

25. 173

Ա Տ Ո Մ

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆ

ՈՒ

ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐՑԸ

Հատոյքը ի նպաստ «Մեխաստնի Տան»



Կ. ՊՈԼԻՍ

1910

ՏԳՈՐԱՆ

Ա. ՇԱՀԷՆ

332

S-31

332

S-31

15 JAN 2010



Ա Տ Ո Մ

Պետական Վերանորոգութիւնն

ՈՒ

ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐՑԸ

ՍԵՏԵՑԻՈՒՄԸ «ԱՐՄԱՍՐԱՍԻ» ՕՐԱԹԵՐԹԻՆ, ՍԵՏԵՑԻՈՒՄԻՆԸ, ԸՆԴԱՅՆՈՒՄԸ

Հասցեք ի նպաստ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՒՆ»



55

Պ. ՊՈՒԼԻՍ

ՏԳԱՐԱՆ Ա. ՇԱՀԻՆ

1910

Ս Ո Շ Ս

Անվագ տարածմամբ, Բ մասնամամբ

ՈՒ

ՉՅԵԴԱԷ ՄԻՑԱՆՈՒ

ՄԱՍԿԱՆՈՒԹԻՒՆԸ



2179-2002

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԸ

ՈՒ

ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐՑ

ԱՒԱՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ո՛ր և է հիւանդ դարձանել սկսելէ առաջ բժիշկը՝ դիտութեան պատկանող բժիշկը՝ նախ հիւանդութիւնը կը ըննէ, կը գննէ և յետոյ կը բնորոշէ: Հիւանդութիւնը որոշելն է դժուարինը: Եթէ diagnostiqueը ճիշտ է կատարուած, դեղագրբեր բժշկական դրքերու մէջ չափ կան. ամէն մէկ հասարակ բժիշկ ալ կարող է ասուել կամ նուազ յաջողութեամբ օգտուիլ անոնցմէ:

Այսպէս է նաև հասարակային կեանքը, պետական օրկանիդը:

Քայքայուած յիսութիւններ կան՝ որոնք մասնակի կարկտան նորոգութիւններով կանդուն չեն մնար, նապած, բզբտուած զգեստներ կան՝ որոնք կարկտան չեն կրնար տանիլ:

Այսպէս են ընկերային որոշ կազմակերպութիւններ՝

որոնք այլևս ժամանակակից պետական կազմին և կարգերուն հետ չեն հաշտուիր: Կամ պետական կազմը, կարգերը պիտի վտանգուին և կամ անհաշտ կազմակերպութիւնները պիտի ոչնչացուին: Երկուքին մէջ հաշտութիւն չի կրնար գոյանալ: Եղածը առերեւոյթ է: Սարուիլ և պահպանել այդ վտանգաւոր դրութիւնը, պետութեան համար կը նշանակէ իր կրծքին վրայ սնուցանել թռչնաւոր օձը՝ որ անպայման վաղ թէ անաղան պետական օրկանիզմին, արեան մէջ պիտի սրսկէ իր թոյնը:

Ժամանակակից Պետական կազմ և Աւատական կազմ չեն կրնար երբէք իրարու հետ հաշտուիլ: Մէկը միւսին բացասումն է, մէկը միւսին թշնամին է:

Օսմանեան պետութեան մէջ կը վիտան սակայն աւատական կազմերը: Արարիայի, Ալտանիայի և Հայաստանի ներկայ անհանդուրժելի վիճակին միակ և միակ պատճառը զանազան տնտեսներու, յարանուանութիւններու պատկանող աւատականութիւններն են՝ որոնք կը պահպանեն ո՛չ ցեղային՝ այլ առնմային նախնական կազմը:

Հին Թուրքիոյ աստանիչը եղող հարստանարութիւնները ջնջելու, վերցնելու, միանգամ ընդմիշտ բնաջնջելու համար պէտք է աւատականութիւնը ջնջել:

Երկրագործ դասակարգին տնտեսական անհանդուրժելի վիճակը դարձանելու, հողային հարցը լուծելու համար պէտք է աւատականութիւնը ջնջել:

Նոր Թուրքիան ստեղծելու, պետական հիմնարկութիւնը վերանորոգելու և սահմանադրութիւնը ապահովելու համար պէտք է դարձեալ աւատականութիւնը ջնջել:

Նահանգային ո՛ր կնճիւ կ'ուզէք քննեցէք, ո՛ր քարը կ'ուզէք վերցուցէք անպայման այնտեղ կայ և կը մնայ հին ու նոր աւատականութիւնը:

Ջնջեցէ՛ք աւատականութիւնը, միանգամ ընդմիշտ ջնջելու համար այդ բոլոր կնճիւնները:

Հին աւատական Միապետութիւններուն համար անհրաժեշտ էր պահպանել փոքրիկ աւատականութիւնները, որովհետեւ ընձապետութիւններու նպատակն է եղեր աւատափրութիւնը:

Քաղաքակիրթ աշխարհը դարերով կուր մղեց այդ աւատափրութեան դէմ՝ մինչև որ անոր աւերակներուն վրայ բարձրացուց պուրժուական նոր կեանքի, նոր կարգերու պետութիւնը:

Պուրժուական բարքերը չեն մեր իտէալը, բայց աւատականութեան փլատակներու վրայ անխուսափելիօրէն պէտք է կանգնի պուրժուական հիմնարկութիւնը, որպէսզի հնարաւոր ըլլայ ձեռք բերուելիք քաղաքական-քաղաքացիական արդարութիւններու միջոցով հարթել անտեսական արդարութեան ճանապարհը:

Հին Թուրքիան անդարձ կերպով իր մահկանացուն կնքած և նոր Թուրքիան կանգնած, Սահմանադրութիւնը ապահովուած չըլլար, եթէ արժատապէս չի ջրնջուի աւատականութիւնը:

Ի զուր կ'ենթադրուի թէ այս երկրին մէջ աւատականութիւն չիկայ: Ան կայ ու կը մնայ:

Թաւրթիսյ աւատականութիւնը եւրոպական մրտքով զարգացած, բարձրացած աւատականութիւնը չէ, օրէնքով աւանձնաշնորհումներ չունի, կայսերական պալատը չըջտպատած չէ, պետական կեդրոնական բարձրագոյն հիմնարկութիւնները զբաւած չէ, բարձրագոյն կրթութիւններով նրբացած չէ, բայց նոյնիսկ վատթարագոյնը անոր մէջ է՝ որ մեր երկրին աւատականութիւնը կը գտնուի իր վայրենութեան, նախնական, տնտեսային-թափառական, աշխարհական չըջանին մէջ:

Թանդիմաթը ջնջեց աւատականութիւնը, աղրագա-

քուրիւնը : Բայց այդ ջնջումը մնաց մնուեալ տառ , որովհետև իրականագէտ չի ջնջուեցաւ կազմը : Աւատու կանապեաները չենթարկուեցան քաղաքացիական պարտա- կանութիւններու , քաղաքակրթական կեանքի և պայ- մաններու : Անոնք պահեցին իրենց գոյութիւնն ու կազ- մը : Ո՛չ միայն ինները մնացին , այլ և նորեր ալ առաջ եկան զանազան էրաճներու , միւթէիայիզաններու անունով :

Ո՛չ միայն անոնք պահեցին իրենց գոյութիւնն ու կազմը , այլ և Թանգիմաթէն յետոյ երկար ժամանակ չանցած , անոնք քաջալերութիւն գտան : Այդ քաջալե- րումը իր գաղաթնակէտին հասաւ Համիտեան յրջանին մէջ և այդ էշորֆները դարձան այս երկրին աղէտն ու չարիքը :

Յետագայ պաշտօնական ազբիւրի , պաշտօնական վկայութեամբ , ցոյց կուտանք և կ'ապացուցանենք այդ չարիքին որակն ու ծաւալը , գոնէ մեզի ծանօթ վայրե- րուն վերաբերմամբ :

II.

ԱՍՏՄԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԽԵՂԱԹԻՒՐՈՒՄ — ԱՆՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Աւատականութեան չարիքներու իբր ապացոյց՝ քաղ- ուածարտը կ'առնեմ Բաղէչի կուսակալութենէն Ներքին Գործոց նախարարութեան մատուցուած մէկ տեղեկագիրք :

Նախ քան այդ քաղուածքը առաջ բերելը , պէտք է նկատել որ տեղեկագիրը կը կրէ «Քիւրտիստան անվալը վէ մէսէլէի իսլահաթ» , Քիւրտիստանի վիճակը եւ բա- րեկարգութեան հարցը վերնագիրք :

Համիտեան բռնապետութիւնը յաւակնութիւնն էր անեցել ո՛չ միայն ջնջել իրեն հաճելի չերեւցող պատ-

մութիւնները , այլ և իսլամական կրօնին ու պատուէր- ներուն իրեն աննպաստ մասերը : Զարմանալի չէր ուրե- նք որ անոր օրով «Հայաստան» պատմական անունը գրել , տպագրել , արտասանել ոճիր կը համարուէր , և գանուեցան եւրոպացի աշխարհագիրներ , Քիլիկիթներ՝ որոնք փոխարինեցին Հայաստանը Քիւրտիստանով : Եւ ասով ենթադրուեցաւ թէ ջնջուած է պատմութիւնէն Հայաստանը :

Արարիա , Ալպանիա , Մակեդոնիա պատմական անունները յիշելն ու յիշատակելը երբէք վնասակար չէ համարուած Օսմանեան պետութեան , Թուրքիոյ ամբող- ջութեան համար , բայց խեղճուկ Հայաստանը իր պատ- մական բառով անուանելը վնասակար է համարուեր , որովհետև այդ անունը իրեն հետ կցուած ունէր բարե- կարգութեան հարցը , և բարեկարգութեան հարցին յի- շատակութիւնն էր բռնապետութեան համար վտան- գաւոր , ուստի և ոճիր :

Այդ բմբռնումը հասկնալի էր համիտեան լէժիմին համար , բայց սահմանադրական Թուրքիոյ , պետական ընդհանուր վերանորոգման նուիրուածներու համար վերջ տրուած պիտի ըլլար այդ թիւրիմացութիւնը , հասկցուած պիտի ըլլար որ նորասեղծ աւասակտն Քիւրտիստանը հազար անգամ աւելի և իրական վստե՞զ կը ապտուցայ մեր Ընդհանուր հայրենիքին համար՝ քան պատմական Հայաստան բառը : Բայց , կ'երեւի ունակու- թիւնները այնքան են արմատացած՝ որ աւելի անգլի- աակցօրէն քան համիտեան ըմբռնումով կը շարունակեն կրկնել պատմական խեղաթիւրումը :

Այս միջանկեալ նկատողութենէն յետոյ՝ որ յոյս ունիմ իր արժանի ուշադրութիւնը կը գրաւէ քաղա- քական խոշոր սխալ մը չհարունակելու համար , կ'անց- նիմ քաղուածքին :

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՔՐՏԱԿԱՆ ՏԱՐԻ ԵՒ
ԱՒԱՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ] ՍԱՍԻՆ

«... Գաւառի ընդ ազգաբնակութիւնը կազմող Գիւրա տոհմային խմբակները զարերէ ի վեր աշխրէթական ու վայրենի վիճակի մէջ ապրող հին ցեղ մըն են : Թէև չէ կարելի պնդել ու՛յապացուցանել Գիւրաերու քաղաքակրթութեան անընդունակութիւնը, բայց երկրին այս կողմերը Պետութեան կեդրոնէն հեռու գանուելով, ժողովրդի կրթութեան ու երկրի բարեկարգութեան և շինութեան համար անհրաժեշտ քաղաքակրթական միջոցները ձեռք չեն կրցած առնուել, որով ազգաբնակութիւնը թողուած է իր նախնական [վիճակին մէջ, և անոնք պահած են իրենց վայրենարարոյ սուսանձնայատկութիւնները :

«Բնիկ ազգաբնակութիւնը կազմող գիւղային գրեթէ վայրենութեան հաւասարող բացարձակ տգիտութեան մէջ ողողուած է, որ անտեղեակ մնալով մարդկային բնական իրաւունքներէն ու մարդը անասուններէն տարբերող շնորհներէն, ենթարկուած է իր մէջէն բռնի ուժով և կամ իր հայրերէն ու պապերէն ժառանգարար պէկուրիւն եւ ազալութիւն անուեն ու ուժը ձեռք բերածներու և ձեռք բերողներու մշտապէս բռնութեան և ազդեցութեան տակ :

«Այս կողմերը «ուժը իրաւունքին կը յարաբերուի բնապետական պատգամը իր իմաստին ամբողջութեամբ կը տիրապետէ : Իւրաքանչիւր գիւղի ազգաբնակութիւնը՝ գիւղի աղային, իւրաքանչիւր աշխրէթի անդամի իր տոհմի պետին, և աստիճան առ աստիճան սղտվարներու օրինական ու ապօրէն շահերու ծառաներն են :

«Հայրը կամ պապը ազայութիւն ընողներ, այն է

աւատակոն ժառանգորդներէ սերածներ «Թոռուն» անունը կը կրեն և Գիւրաերու մէջ շատ յարգուած ու պաշտուածներ են : Եթէ Թոռուն մը սպաննուի, քիւրտները տակն ու վրայ կ'ըլլան և այս պատճառով հարիւրաւոր մարդիկ անեութեան գիրկը կ'երթային ու գիւղեր կը թալլուէին : Իւրաքանչիւր գիւղի բնակիչ գիւղի աղային հովանաւորութեան տակ կը գնտուի, մինչև իսկ Հայերէն ոմանք՝ հարստահարութենէ, ազատ կարենալ մնալու համար, իրենց գիւղի մէջ քիւրտ աղա մը բերելով անոր հովանաւորութեան տակ կ'ապրէին, ժանտարմներ, տուրքերու հաւաքիչներ ոճրագործները բռնելու և տուրք հաւաքելու համար, անպարման աղային օգնութեանն ու համաձայնութեանը կարօտ կը մնային :

«Աղաներու և աշխրէթներու ծառայ կամ զաւլած անուններով իրենց հրամանին տակ պահած քիւրտերուն թիւը ըստ աղայի ուժին և հարստութեան, հինգ տասը մարդէն՝ յիսուն-հարիւր հողի կը բարձրանային, որոնք իրենց տէր եղող աղաներու կողմէն գէնք ու տպրուստ ստանալով, ալան թալանի, բռնութիւններու և սպաննութիւններու համար ամէն մէկ րոպէ նոյն ազաներուն հրամանները կատարելու պատրաստ ըլլալով հանդերձ, աղային ազդեցութեան և տիրապետութեան չըջանին տակ գտնուող բնակիչներն ալ ի հարկին նոյն ոճիրներուն սկիւմայ գործակցութեան հարկին տակ կը գտնուէին :

«Հետեւարար գիւղերու ազգաբնակութիւնը՝ մարդկային բնական իրաւունքներէ զուրկ, բռնապետներու ձեռքը ստրուկ վիճակի զատապարտուած էին : Գիւղացիներու հողը, կայքը, բնտանի անասունները, մինչև իսկ պատիւնին ու կեանքերնին աղայի քմահաճոյքին ենթակայ էին : Այս խեղճ և տղէա քիւրտերը աղային ոճիրներուն կամայ սկիւմայ գործիք ըլլալուն համար,

եթէ երբէք կատարուած ոճիրներու վերաբերմամբ օրինական հետապնդում գործ դրուէր՝ Հասոն, Մէմոն կամ Սըլօն կ'ամբաստանուէր ու կը դատապարտուէր, մինչդեռ ոճիրի իսկական հեղինակ ու պատճառ եղող աշխրաթապեաներ՝ ոճրի գործողութեան մէջ չգտնուելուն պատճառով՝ օրինական պատիժէ ազատ կը մնան :

«Այս դրութեան հետեւանքով, Քիւրտիստանի մէջ տեսակ մը շարունակական աւաղակային վիճակ է ստեղծուած, սակայն այս կողմերու աւաղակները՝ Անատօլիի ուրիշ վայրերուն մէջ տեսնուածին նման, ստիպուած չեն աւաղակութիւնը իրենց համար գործ շինելով լեռը քաշուիլ, անմարդաբնակ տեղեր ճամբաները կտրելով կարաւաններ և անց ու դարձ ընտղ ճամբորդները կոչուածու համար փախտական պահուել :

«Թէև կարելի չէ ըսել որ այդպիսի գէպքեր տեղի չեն ունենար, բայց քիւրտերը ամենէն աւելի իրենք իրենց կը մնան : Ընդհարումները ամենէն աւելի տոհմային խմբակցութիւններու (քաղաքի) մէջ տեղի կ'ունենան : Եր ուժին վատահասցող գիւղի մը աղան իր աղղեցութեան չբժանակը ընդլայնելու համար միւս գիւղին վրայ կը յարձակի, ոչխարն ու հօտը կը քշէ կը տանի, որու միջոցին ընտանեացիք սպաննութիւններ և վիրաւորուածներ կը լինին և ա՛նա՛ անասուններ դողնալ, մարդկանց սպաննել ու վիրաւորել ամենօրեայ դէպքեր են, որով քիւրտերու աչքին մարդկային կեանք մը զրաւելու և հաւ ժը կտրելու միջև գրեթէ տարբերութիւն չկայ. մարդկային կեանքը չափազանց անարժէք է : Պողութեան, յափշտակութեան անունը քալան է : Թալանի չմտնակցած, սպանութիւն չգործած քիւրտ հաղուաղէպ է : Քիւրտերուն տասնէն ութը Վարդառօքան, վէրք տուած, գող ու յափշտակիչ ըլլալու ամբաստանութեանց տակ կը գտնուին և շատերն ալ ի բացակայութեան դա-

տապարտուած են : Սակայն բոլորն ալ իրենց գիւղը և աւուրը հանդիսա կ'ապրին : Երկրին ընդարձակ տարածութեան վրայ կարգ ու կանոնի բացակայութիւնը և աւաղակութիւններու շատութեան հանդէպ ստիկանական ուժի անբաւականութիւնը սճրադարձներու ոճիրները յաճախ անպատիժ կը թողուն, և չափազանց հազուադէպ է որ կառավարութիւնը կարողացած ըլլայ հետապնդել ու պատժել :

«... Քիւրտիստանի մէջ աւաղակային դրութիւնը իբրև ընտանե վիճակ կազմուած ըլլալը շա՛տ գիւրաւ կը հակցուի : Տղայութեան և պատանեկութեան հասակին մէջ ս եւ մտաւոր ու բարոյական կրթութենէ զուրկ մնալու փոխարէն՝ բազմաթիւ վատ օրինակներ տեսնելով աւանական տարիքին հասնող երիտասարդներուն համար՝ զէնք ու փամփուշտակներով զարդարուիլը, աւաղակութեան կէնըը միակ փառքն ու պատիւն է : Անոնց համար դարդարանքը աւաղակային զգեստն է, ամենամեծ յաջողակութիւնը՝ մարդ սպաննելու մէջ ցոյց տուած յանդգնութիւնը, ուստի, քիւրտերը ի հարկին բոլորն ալ աւաղակներ են : Հանգիստ մնացողները միայն անոնք են, որոնք «ով որ խեղճ է՝ բոլլ է» ի ներկայացուցիչներն են : Քիւրտերը ծուլութեան և անաշխատութեան մէջ անօրինակ են : Չեն աշխատիր և աշխատիլ չեն ուզեր :»

«Քիւրտական տոհմիկներու այս վարքն ու բարքը Պետութեան ծանօթ ըլլալով հանգերձ, փոխանակ անոնց բարւոքման աշխատելով՝ ժողովրդին իրաւանց պաշտպանութեան համար հօրկ եղած դարձանները գտնելու և գործադրելու, Հին Ռէժիմի ժամանակ — որպէս թէ որք նպատակներու ծառայեցնելու անհեթեթ ենթադրութեամբ, — Աշիրէթներէն ու քիւրտերէն Համաթիլ-

անունով ձիաւոր գնդերու կազմակերպուելը սխալի մէջ կատարուած կրկնակի սխալ մըն է եղած, որ բոլորովին վատթարացուցած է անոնց վարքն ու բարքը և վերջնակարգուած Աշիրէթապետներն ու Աղավաթները «Հաստատուած աւագակներու» անուան արժանի կացուցած է :

«Չինւորականութեան դիմակը հազած այս ոճրագործները բոլորովին անարժան եղած են այս վեհ գիրքին, որը շարաչար գործածելով՝ իրենց հարստահարութիւններու շրջանը ընդարձակելու համար լուսագոյն առիթ ու միջոց են ընդունած, և որովհետեւ աշիրէթական գնդերու առանձնաշնորհումներուն անսահման կարողութիւն մըն էր արուած — Քաղաքային իշխանութիւնը հարստահարութիւններն արգիլելու և արդարութիւնը ապահովելու կարողութենէն բոլորովին զրկուած էր մնացած : Արդարեւ, Համախոյեի ալաչները բացի երոտակախմբերու ալաչներէ՝ ուրիշ ոչինչ էին : Ստակոյն, որովհետեւ թագաւորին անուան էին կցուած՝ այս բոպիկ քրտերը կը համարուէին իբրև նուիրական տոհմիկներ և ո՛չ ոք անոնց դէմ բերան բանալու չէր համարձակեր :

«Այս կազմակերպութեան, պետական ու քաղաքական շահերու տեսակէտներէն, անուելի վնասակարութիւնը զգացնելու և ղեկուցանելու յանդգնող Նահանգապետներ ու Կառավարիչներ շնորհազուրկ և պաշտօնազուրկ կ'ըլլային :

«Իսկ ոճրագործ աշիրէթապետները՝ չնայելով իրենց ամէն տեսակ շարագործութիւններուն, գաղտնիք մը թաղարկուած, Չորրորդ զորքանակի կողմէ պաշտպանութեան և օժանդակութեան կ'արժանանային, որով թէ խաղաղ ու հնազանդ ժողովուրդին և թէ քաղաքային պարտաճանաչ պաշտօնեաներու գանդապետները արագ դիւն ու անհետեւանք կը մնային :

«Աշիրէթներն ու քիւրտերը բոլորն ալ զինուած ըլլալով, քիւրտի համար հրացանը հողիէն աւելի թանկագին բան մըն է : Երեքէն-հինգ լիրա արժող հրացան մը մինչեւ քսան-երեսուն լիրայի ծախուելուն համար՝ տարիներէ ի վեր մաքսանենգութեամբ, փախստական միջոցներով դանազան տեսակի պատերազմական զէնքեր ֆիւրտախտան մտցուած են, հետեւաբար հին կայծքաւոր հրացանները մէկ կողմ թողած՝ դանազան կողմերէ ու մթերանոցներէ ֆրտերու ձեռքն են ինկած Պետական մարթիներ, Մազէր հրացաններ, մանաւանդ ուսակակն սիւմլիկն և յունական կրան, որոնց կեղծերը առատորէն հայթայթուած են :

«... Մինչդեռ պէտք անդամ չի կայ բացառելու և ապացուցանելու՝ թէ աշիրէթներու և քիւրտերու այսպէս սպառազինուած մէկ հատուած մնալը երկրին խաղաղութեան համար չափազանց վնասակար, ու թէ պետական և թէ քաղաքական տեսակէտներով բարդութիւններու և վտանգներու պատճառ է :

«Նախորդ քէփիսի առանձնայատկութիւններէն ելող ճնշողաթիրութիւնն ու ազդեցիկատիրութիւնը — որոնք գործնականապէս և իրականապէս ջնջուելու համար շատ մը տշխասանքի և զործադրութեանց կը կարօտին, — ոչ միայն գիւղական շրջաններու՝ այլ և Նահանգային ու Քաւառային կեդրոններ կազմող քաղաքներու մէջ ալ զօյութիւն ունին :

«Գիւղերու աղավաղներուն փոխարէն քաղաքներու մէջ էտաճ անունը ստացող ազդեցիկներն ալ ցարդ ազաա են մնացած կառավարութեան ոյժէն և անոր խառնապահանջ անաչառ գործադրութեանէն : Անոնք միշտ յաջողեր են իրենց գործին չեկած պաշտօնեաները պաշտօնանկ ընել տալ միւլգվիւ հանրագրութիւններով, արեւեստական դանդապաներով, որով մեծ ու փոքր

պաշտօնեաներ իրենց հետ խօս կէջիմիւս ըլլալու, բարեկամարար ապրելու տխուր հարկին տակ են գտնուեր: Ասոր կը խափանեն, ոչխարը (աղնամը) կը փախցնեն, պետական զանձին վշտաներ կը պատճառեն, պաշտօնեաներուն կ'ընեն ուզածնին, զանազան չարաչառութիւններու, ապօրէն շահախնդրութիւններու համար թէ՛ ժողովրդին և թէ՛ կառավարութեան վրայ կ'իշխեն:

Այս գրութիւնը, նախորդ ընթացքին ժամանակ, զեղծումներու համար պաշտօնեաներուն բաղդաւորութեան դուռ էր բացեր: Պաշեմանները այլևս ո՛չ թէ արդարութեան ու օրէնքի պահանջումներուն՝ այլ տեղական պայմաններուն կը հետեւէին: Քաղաքացիական և արդարադատական պաշտօնեաները բարւօք պատճառավորութեան հետամուտ չըլլալով և չկրնալով ըլլալ երկու բաղի, հինգ հաւի, մէկ գառնուկի վերջապէս մէկ աման իւղի փոխարէն՝ ապօրէն յափշտակուած տեղերու համար քափուի սեկէքնու կուտային, անմեղները՝ սուղանքի, պատասխանատուութեան կ'ենթարկէին, ոճրագործները անպարտ կ'արձակէին, անիրաւ դատեր կը վաստկուէին, հարկահաւաքութեան անունով հարրատահարութիւններ, արդարութեան փոխարէն՝ բռնութիւններ ու զրկանքներ կը գործուէին, կառավարական գոյութեան սկզբնական հիմքը կազմող իրաւարարութեան, Անգորութեան, Ապահովութեան, Արդարութեան բաժնի ման պարտականութիւնները բոլորովին լքուելով, ուժեղի դէմ թողլը, բռնութեան դէմ խեղճ պաշտպանելու անհրաժեշտութիւնը մոռնալով, հակառակը կը գործուէր. այսպէսով զեղծումներուն պաշտօնապէս դորձակցելով՝ մինչև իսկ զեղծումներու ընդհանրացման կը նպաստէին: Այլևս պաշտօնեական հանգամանքը չարաչառութիւններու համար լուրագոյն միջոցն ու ապաւէնն էր եղած:»

III.

ՀԱՐՍԱՀԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ.

ԻՆՉ ԿԱՏԱՐՈՒԵՑ

Այս պաշտօնական Տեղեկագիրը կը բաժնուի երկու մասի, — անցեալը և ներկան, և զխաւարարար շօշափած է Բաղէշի նահանգին Մշոյ պաւտը (սանճագ):

Իմ ներկայացուցած քաղուածքը Տեղեկագրին առաջին մասն էր: Զուսիմ երկրորդ մասին պատճէնը ձեռքի տակ: Բացը կը թուի ինծի թէ այդ բաժանուածը և բովանդակութեան մէջ եմ բային էր ժամանակի գործածութիւնը ակամայ սխալմունքի մը հետեւանք է:

Ընդունելով Տեղեկագրին մեր առաջ բերած մասին բովանդակութիւնը ամբողջովին ճշմարիտ, հարազատ նկարագիր իրականութեան — առաջ բերինք մեր ըսածին և ըսելիքներուն համար իրրե փաստ և պաշտօնական վկայութիւն — մենք շննք կրնար ընդունել որ այդ իրականութիւնը այսօրուան ևս, այժման իրականութեան ալ պատկերը չէ և կը պատկանի միայն մօտաւոր անցեալի պատմութեան:

Ո՛չ, ընդհակառակը, այդ իրականութիւնը իր էութեամբ օրուայ իրականութեան պատկերն է:

Մենք սրտանց և ջերմագին կը շնորհաւսրենք իշխանութեան ներկայացուցիչ Տեղեկագրողը՝ որ հայրենասիրութեան կենդանի անպայցք սուած է ճշմարտութիւնը իւր մերկութեամբ ներկայացնելով, բաց նոյնքան և մեր կողմէն հայրենասիրական պարտականութիւն կը համարինք նկատել՝ որ մասը ամբողջովին չէ դրուած վէրքին վրայ:

Ամբողջովին չէ դրուած մասը վէրքին վրայ:

Որովհետեւ այդ դաճնագոյն, անաւեր իրականութիւնը միայն երէկինը չէ՛ այլ և այսօրուանը :

Որովհետեւ այսօր ալ իրականութիւնէն մեծ բան, կամ աւելի ճիշտը, արմատական բան չէ փոխուած :

Որովհետեւ արմատական դարմանը ցոյց չէ տրուած : Կատարուածը կարկանդակներ են միայն, խոյ կարկը-տաններով, պաշարը ծածկելով՝ վէրքը չի՛ մաքրուիր, չի՛ բուժուիր, Հինը նորի չի՛ փոխուիր :

Այս բերով հանդերձ, մեր երեւակայութիւնէն ան-գամ չանցնիր կատարուածը հերքելու ցանկութիւնը :

Ո՛չ, այդ չէ մեր նպատակը :

Բայց կատարուածով և կատարուելիքով բաւակու-նանալն ալ չէ՛ պետական վերանորոգման, երկրի վերա-կենդանութեան, Ընդհանուր Հայրենիքի վերաշինու-թեան և Սահմանադրութեան ամրապնդման համար անհրաժեշտը :

Անհրաժեշտը չէ՛ մատնանշուած, անհրաժեշտը գտնոց է աննուած :

Յանուն Ընդհանուր Հայրենիքի ընդհանուր շահե-րուն, ի սէր և ի պաշտպանութիւն Օսմանեան մրութեան և Սահմանադրութեան իմնական, արմատական ամրա-պնդման, մեր հայրենասիրական պարտականութիւնը կը համարինք մատնանշել, պահանջել և գործակցել զանց առնուածին իրականացման համար :

Ի՞նչ է կատարուածը :

Մէկ քանի բարձր պաշտօնեաներու փոփոխութիւն՝ նոր ասորբերու փոխարինութեամբ, որպիսին է ներկայ Տեղեկագործը, որոնք չե՛ն ուզեր ենթական, գործիքը, հաճոյակատարը, ուրիշ խոսքով սօրակիցը ըլլալ Աշխրե-թապետներու, Ազգավիճներու, Թառուներու, պէկերու և էջրաֆներու, որոնք չե՛ն ուզեր սօրները քաջաբերել և շահագործել, սօրագործները պաշտպանել և հովանու-

րել, թոյլերը հալածել ու կեղեքել, որոնք իրենց անձ-նական շահը ժողովուրդներու թշուառութեան մէջ չե՛ն փնտեր, որոնք քաղաքակրթութեան բարիքներու ներմուծման կողմնակից կ'երեւին, որոնք արդարուրեան աւղաւուրքեամբ բաւուար կ'ուզեն : Բայց այդ բարի կամ պարտութիւնները, բարի ցանկութիւնները բա-ւական չեն ցանկացուած արդիւնքին հասնելու համար :


Վէրքը շատ խոր է. սովորական վերորոժութիւն-ները բաւարար չեն :

Չե՛ն բաւեր մէկ քանի պաշտօնէութեանց փոփո-խութիւնները և անոնք անկարող կը մնան, հակառակ իրենց ամենամաքուր արդարասիրութեանն ու գահմա-նազրականութեանը, արդարութեան գործադրիչն ըլլալ :

Եւ այն յոյսը՝ զոր դրած է ժողովուրդը այդ նորե-րուն վրայ, յուսախաբութեան, իսասխաբման ենթարկ-ուելով, անգիտակցաբար, սկամայ՝ բայց բնականօրէն կը նապաստաւորէ բէաքսիօնէրներու, նախկին և այժմուսյ սօրագործներուն՝ որոնք գաւառակի և ժողովրդասէրի դիմակ հագած, նոյն խոշտանգուած, իրենց զօները եզող ժողովրդին կրակն ու պիտի լսեն .

— Տեսա՛ք, անձ՝ ձեր սահմանադրութիւնն ու սահմանադրականները, անոնք խաբերածեր, բախտա-խնդիրներ, իշխանութիւնը իրենց ձեռքը անցունելու հետամուտ շարքավաններ են միայն : Անոնք ձեզի խոս-տացան արդարութիւն մտցնել երկրին մէջ, բայց չի մտցուցին. անոնք խոստացան սօրները ջնջել, բայց չի ջնջուցին, անոնք խոստացան ձեր անտեսական վիճակը բարւոքել, բայց չի բարւոքեցին. անոնք խոստացան ձեր բնուր թեթեւեցնել բայց չի թեթեւեցուցին : Անոնք մէկ բան միայն ըրին, — իշխանութիւնը ցածրատեղեցին, պաշտօններ գրաւեցին ու փոխառութիւններով պետու-թեան պարտքը կրկնապատկեցին . . .

1780 - 2002



Գրանագրեատ սճրագործները, ժողովրդի մակա-
բոյժները, այդ աւատականները՝ կ'ըսեն այս ամէնը և
իրենց զո՛ր եղող ժողովուրդը կը հաւատայ իրենց, մինչ-
և որ իրականապէս այդ զո՛ներու վիճակին մէջ հիմնա-
կան փոփոխութիւն մտած չըլլայ, արդարութիւնը ար-
դար բաշխում ստացած, բեռերը թեթեւցած, ոճիրները
վերցուած չըլլան և ոճրագործները չարունակին մնալ
անպատիժ:

Որովհետեւ չէ՞ որ Տեղեկագրողը ինքը կը վկայէ՞ որ
«Եթէ երբէք կատարուած ոճիրներուն վերաբերմամբ
օրինական հետապնդում դորձ դրուէր՝ Հասօն, Մէմօն
կամ Սըլօն կ'ամբաստանուէր ու կը դատապարտուէր,
մինչդեռ ոճիրին իսկական հեղինակ ու պատճառ եղող
աշիրէթապեանները՝ ոճիրին գործողութեան մէջ գտնուած
չըլլալուն պատճառաւ, օրինական պատիժէ ազատ կը
մնային»:

Որովհետեւ չէ՞ որ Տեղեկագրողը ինքը կը վկայէ՞ թէ
«Գիւղացիներու հողը, կայքը, ընտանի անասունները,
մինչև իսկ պատիւն ու կեանքը աղային քմահաճոյքին
ենթակայ էին»:

Որովհետեւ չէ՞ որ Տեղեկագրողը ինքը կը վկայէ՞ թէ
«Այս կողմերը ուժը իրաւունքին կը յողորմեակի թնա-
պետական պատգամը կը տիրապետէ իր իմաստին՝ ամ-
բողջութեանը մէջ: Իւրաքանչիւր գիւղի ազգաբնակու-
թիւնը՝ գիւղի աղային, իւրաքանչիւր աշիրէթի անդամը
իր սոհմի պետին և աստիճան առ աստիճան աղալաթ-
ներու օրինական և ապօրէն շահերու ծառաներն են»:

Որովհետեւ չէ՞ որ Տեղեկագրողը ինքը կը վկայէ թէ՞
«Բնիկ աղալաթակութիւնը կազմող գիւղացին գրեթէ
վայրենութեան հաւասարող բացարձակ տգիտութեամբ
մը ոգոտուած է, որ անտեղեակ մնալով մարդկային
բնական իրաւունքներէն ու մարդը անասուններէն տար-

բերող հորհներէն, ենթարկուած է իր մէջէն բռնի ու-
ժով և կամ իր հայրերէն ու պապերէն ժառանգաբար
պէկուսիւն և արարութիւն անունն ու ուժը ձեռք բե-
րողներու մշտտօրէն բռնութեան և սղոյթողութեան տակ»:
Ի՞նչ է փոխուած այս ամէնէն, ի՞նչ կարող է փոխ-
ուիլ այս մերկ ու դառնագոյն իրապօնութեանէն ներ-
կայ սիստեմով:

IV

Ներկայ սիստեմով կատարուածը՝ ամենաշատը միայն
այն կ'ըլլայ — որ իշխանութեան ներկայացուցիչ մէկ քա-
նի նահանգային, գաւառային, գաւառակային պաշտօն-
եաներ, — նահանգապետ, կառավարիչ, զաւտուպետ,
ընդհանուր դատախազի օգնական չեն հանդիսանար ոճ-
րագործակիցները աւատականութեան, աղալաթին ու
աշիրէթապեաներուն, այլ ս կաշառները հրապարակով
չեն ընդունուիր, երկու քաղերը, հինգ հաւերը, մէկ մէկ
դառնուկները, մէկ աման իւղերը յայտնի համարձակ չեն
ընդունուիր ապօրէն գրաւուած տեղերու գրաւողներուն
անունով գիտակցաբար յախշտակութեան վաւերագրեր
— քափու սևեկներ — տոյրու համար, անմեղները դի-
տակցաբար պատասխանատուութեան ենթարկելու հա-
մար, ոճրագործները՝ դիտակցութեամբ արդարացիութե-
ան համար:

Բայց կաշառքները դարձեալ կ'առնուին՝ միայն թէ
աւելի թանկ և ո՛չ յայտնի համարձակ, բաղերու, հա-
ւերու և գառնուկներու կրկնապատկուող, եռապատ-
կուող գիները կը ստացուին, յափառակութեան վկայա-
գրերը օրինական սևեկի ձեւով դարձեալ կը սրտեին,
անմեղները դարձեալ կը պատժուին, ոճրագործները կը
չարունակին անպատիժ մնալ, աշարը դարձեալ կը խա-

գիտնէն, աղնամը դարձեալ կը վախցնեն, պետական գանձին կը շարունակեն վրասել, առանց այդ սահմանադրական, պարտաճանաչ, համեստ ու արդարասէր գլխաւոր պաշտօնեաներու դիտակցական, կամ աւելի ճիշտը, կամովին գործակցութեանն ու հաճութեանը, առանց որ անոնք կարողանան արգելք դնել այդ ամէնուն :

Ինչո՞ւ :

— Որովհետեւ գործադիր և արդարադատութեան իշխանութիւն, վարչութիւն ըսուած ուժերը կը սկսին ամենաստորին աստիճանէն, — գիւղի մուխթարէն, բէսէն, իմամէն, իսթիար մէջլիսէն, ոստիկանէն, միւտիւրէն, թափու քեաթիպիէն, թահսիլտարէն, զապըքափ միլիտէ վէ ա՛սլիւէն : Իսկ դատարաններու մէջ ձայնեւրու մեծամասութիւնը անդամներուն քով է և ո՛չ թէ նախագահին, մանաւանդ զաւառակներու մէջ, ուր կը նախագահէ երկու տարի օրջանով սահմանափակեալ շէրիի հաքիմը կամ նայիպը ձրիարտը որ էր խեղճուկ օրճիկը կը ստանայ միայն շէրիի դատաւորութեան հանգամանքովը :

Որովհետեւ Տեղեկագիրը ինք կը վկայէ, ինչպէս յիշեցինք ու կը կրկնենք, թէ իւրաքանչիւր գիւղի ազգաբնակիւթիւնը՝ գիւղի ազային, իւրաքանչիւր աշիրէթի անդամը՝ իր աշիրէթապետին աստիճան առ աստիճան ազգավաթներու, աւատականութեան շահերու ծառաներն ու գործիքներն են :

Որովհետեւ այդ ազգավաթներն են, աշիրէթապետներն են որ՝ ով որ ուզեն զայն ընտրել կուտան մուխթար, բէս, Իսթիյար Մէջլիսիի ազա, թահսիլտար, ոստիկան, ոստիկանապետ, միւտիր, մահքէմէի ազա, թափու քեաթիպի ևն. :

Որովհետեւ գրեթէ բոլոր այդ կարգի պաշտօնեա-

ներ, անդամներ կամ ուղղակի ազգավաթներու անդամներէն և կամ ուղղակի անոնցմէ հովանաւորեալ ծառայողներն են :

Ուրիշ տարր ալ չի գտնուիր : Եթէ հրաշքով բացառիկ անհատներ իսկ գտնուին՝ չեն կրնար ընտրուիլ, ընտրուին ալ՝ չեն կրնար դիմանալ ու մնալ :

Չէ՞ որ Տեղեկագիրը ինք կը վկայէ թէ այդ կողմերու ազգաբնակիւթիւնը «մարդկային բնական իրաւունքներէ, մարդը անասուններէ տարբերող շնորհներէն անտեղեակ ու զուրկ՝ վայրենութեան մէջ կ'ապրի» :

Այդպիսի տարր ինչ ընտրական իրաւունք կարող է գործ դնել ու ընտրուիլ՝ օրէնքն ու իրաւունքը, արդարութիւնը, թոյլն ու զրկուածը կարենալ պաշտպանելու համար անկախ ու անվախ :

Մէկ կողմը զրկուած, ճնշուած, անիրաւուած տըզէտ ու թշուառ աշխատաւոր դատակարգը, ժողովուրդըն է կանդնած, միւս կողմը՝ աւատականը, ո՛չ միայն չաշխատող, ո՛չ միայն չհագործող, այլ և ճնշող, հարստահարող, յախշտակող, գրաւող, հրամայող, իշխող, տէր կեանքի, ինչքի ու պատուի, ունենալով իր ձեռքին մէջը, բլլալով ինքն իսկ իշխանութեան ստորին աստիճաններու ամբողջ ուժն ու պաշտօնները, ինքն իսկ ներկայանալով իշխանութիւնը :

Ու անոնք են որ պիտի կատարեն նախնական քընուութիւնները, անոնք են որ պիտի կազմեն օրէնքի պահանջած բաղձաղան վկայաթղթերը, վաւերաթղթերը, տեղեկագրերը, անոնք են որ վկայութիւններ պիտի տան, անոնք են որ պիտի հետապնդեն յանցաւորները, անոնք են որ պիտի լսեն վկայութիւնները, անոնք են որ պիտի դատեն ու վճռեն՝ ունենալով հիմք իւրայիններու, երբեմն իրենց իսկ ձեռքով՝ կատարուած, կազմուած վկայութիւններն, — քննութիւններն ու վաւե-

ըստ զվիճերը, անոնք են որ ախար գործադրեն օրէնքը, իշխանութեան զլիաւորներու կարգադրութիւններն ու հրահանգները :

Իշխանութեան բարձր ներկայացուցիչները չեն կրնար ներկայ պայմաններուն մէջ զանոնք փոխարինել ուրիշներով . կատարածնին ու կատարուելիքը անուններու և տեղերու փոփոխութիւն է միայն : Տարրը և պայմանները կը մնան նոյնը :

Գիւղերու և քաղաքներու մէջ ազաւաթներու, էջրաֆներու, միւթէհայիզաններու միջոցով և ձեռքով և որ աուրքերու բաշխումը, հողի և շէնքերու դնահատումները կը կատարուին, վաստակի քանակը կ'որոշուի և կը սահմանուի ու ըստ այնմ կը գանձուին քէմէրիւ-ի, էմլամ-ի, աւազի-ի, աւաւ-ի, աղիամի և այլ աուրքերը :

Տեղեկագիրը ինք կը վկայէ թէ Բիւրտերու տասնէն ութը մարդապաններ, վէրք տուողներ, կողպափոյներ, գողեր, յախտակողներ են, շատերն ալ ի բացակայութեան դատապարտուածներ, որոնք սակայն իրենց տանը հանգիստ կը մնան :

Ինչ կատարուեցաւ անոնց դէմ :

— Անցեալ տարի և այս տարուայ սկիզբները, Սահմանադրութեան վերջադարձումէն յետոյ, նահանգային իշխանութիւնները ներկայացնելով այդ իրենց առէնը հանգիստ նստող ոճրագործները իբրև վախտակահան հրոսախմբեր, եկած իշխանութեան անձնատուր եղածներ և Սահմանադրութեան հաւատարմութիւն ուխտածներ, խնդրեցին ընդհանուր ներման արժանացնել և այդ մտքով ալ միջնորդեցին :

Ինչ կը նշանակէր այդ :

— Կը նշանակէր այն թէ բռնապետութեան շրջանին մէջ ո՛ր և է կերպով դատապարտութեան արժանա-

ցողները՝ սահմանադրական կառավարութեան շնորհիւ այդ վճիռներու գործադրութեան վասին ու կասկածէն ալ ազատեցան :

Ենթարկուեցան այդ բոլոր պաշտօնական ու անպաշտօն աշխատանքի և ոճիրներու իսկական հեղինակները պատասխանատուութեան . — ո՛չ :

Ետ վերադարձուեցան յախտակուածները, զբրաւուածները . — ո՛չ :

Ձնջուեցան ապօրէն, կեղծ, սուտ արձանագրութիւնները, վկայութիւնները և վաւերագրերը . — ո՛չ :

Կը մնան, աղաները, քառուկները, պէկերը ու էջրաֆները իրենց հեղինակութեան ու ազդեցութեան մէջ . — այո՛ :

Ենթակալ՝ է աշխատաւոր ժողովուրդը այդ աւատականութեան կամքին, հրամանին և ազդեցութեան, — այո՛ :

Աւտականացուած, տիրապետուած, գրաւուած են գիւղերու և քաղաքներու հողերէն, անշարժ ու շարժական գոյքերէն ստուար քանակութիւնը այդ աւատականութեան կողմէ . — այո՛ :

Գիւղացի ու քաղաքացի աշխատաւոր դասակարգը անտեսապէս ամբողջովին ստրուկն է այդ աւատականութեան . — այո՛ :

Աւատականութիւնը կը շարունակէ՞ բազմազան աուրքերէն կամ բնաւ չվճարել և կամ մեծագոյն բեռը բարդել ընչազուրկ և իրաւազուրկ աշխատաւորին վրայ, — այո՛ :

Աւելցուցէք ասոր վրայ սալաճուսիւնը, որ անբեւեակայելի չափերու է հասած, և Երկրագործական Պանքան, որ երկրագործին, աշխատաւորին սեփականազրկութեան օրինակ, ամենալատանգաւոր ու անխիղճ միջնորդն է դարձած, որ անհամեմատ լայն չափերով

և պաշտօնական սալափտար հարստահարիչն է եղած աղքատ և թշուառ երկրագործին և երկրագործական Պանքան որպէս թէ հիմնուած էր երկրագործին օգնութեան հասնելու, բայց երկրագործին իսկ վճարումներովը, սորքքովը կազմուած այդ կապիտալն ու հիմնարկութիւնը դարձաւ նոյն երկրագործի հողազրկութեան, կործանման ամենավտանդաւոր ազգակիներէն մէկը :

Պատկերը ակներև է և այօրուան դառն իրականութիւնն է :

Ի՞նչ կրնայ ընել նահանգային բարձր իշխանութիւնը այս դառնադայն վիճակին դէմ՝ իր բոլոր բարեացակամութեամբն հանդերձ :

— Ոչի՛նչ, կամ գրեթէ ոչինչ :

Ինչո՞ւ . — դժուար չէ ապացուցանելը թէ ինչո՛ւ :

Այս պատկերը ներկայացնելով հանդերձ, ինչպէս ըսինք և կը կրկնենք՝ մեր մտքէն չանցնիր բնաւ կատարուածը անտես աւելի և չբնահատել :

Մենք գիտենք թէ կայ կեդրոնական կառավարութիւն մը՝ որ ո՛չ միայն Տեղեկագրին մէջ նկարագրուած տիպի պաշտօնականները չի պաշտպաներ, չի քաջալերեր, այլ և զանոնք հեռացնելով, հետամուտ է փոխարինել այնպիսի տարրերով՝ որոնք նուիրուած ըլլան ոճիրներուն վերջ տալու, ոճրագործները սանձահարելու, արդարութիւնը արդարութեամբ բաշխելու, ժողովրդական կրթութեան հոգ տանելու և արդիւնարեւութիւնը մշտցընելու ու զարգացնելու :

Գիտենք թէ արդէն մէկ քանի նահանգներու իշխանութեան ներկայացուցիչներ կան կոչուածներ՝ որպիսին է Տեղեկագրին հեղինակը, որոնք անկեղծօրէն տողորուած են Հայրենիքին ծառայելու գաղափարով, որոնք մէկ նպատակ ունին, — Հայրենիքի վերածնութիւնը, հասարակա ց բարօրութիւնը, որոնք ո՛չ միայն

ոճրագործներուն մեղսակից, քաջալերիչ չեն ըլլար, այլ ընդհակառակը՝ անցեալին հետքը անհետացնելու կը հետամտին :

Գիտենք թէ ժողովրդի այն հատուածը, որ օրէնքի պաշտպանութենէն բացարձակապէս դուրս էր թողուած, այժմ կը կարողանայ գոնէ որոշ չափով օգտուիլ տիրող կարգերէն, որ այլեւս չէ երթարկուած բացառիկ կարգադրութիւններու, որ ո՛չ միայն դիւղէ գիւղ, այլ և քաղաքէ քաղաք, երկրէ երկիր հաղորդակցութեան, երթեւեկութեան իրաւունքը կը վայելէ առանց կաշկանդման, իր գանդամներն ու ցաւերը ազատ կ'արտայայտէ, որ այնքան էլ անվստահ չէ դէպի բարձր իշխանութիւնները, որ յոյսեր կը սնուցանէ վերջապէս իր ձայնը լսող գտնելու և իրաւատիրութեան արժանանալու համար :

Գիտենք թէ ոճրագործ աւատականութիւնը այժմ չի գտներ բարձր իշխանաւորութեան մէջ իր մեղսակիցն ու հաճոյակատարը, որ այն այլեւս Նահանգային ու Գուառային իշխանութեանց իսկական իշխողը չէ, որ ան այլեւս տիրարար մուտք չունի իշխանութեան մօտ, որ ենթարկուած է որոշ հսկողութեան, որ սմբած ու սանձանադրասէր քաղաքայի հովերն է առած :

Բայց գիտենք նաեւ, և կը կրկնենք թէ այս ամէնը չի նշանակեր որ չարիքը վերցած է, չի նշանակեր որ այլեւս սպանութիւններ չեն կատարուիր, չի նշանակեր որ իսկական ոճրագործները արդարադատութեան կը յանձնուին ու կը պատժուին, որ անոնք զրկուած են չարագործելու, դաւելու, հարստահարելու, շահագործելու ուժէն ու հնարաւորութենէն :

Կը կրկնենք թէ տեղի ունեցած փոփոխութիւնները խաբուսիկ ու առեւեկոյթն են, որ չարիքը կայ ու կը մնայ, վտանգը կայ ու կը մնայ : Ապացոյց Ալճաւազի և ուրիշ չա՛տ բնորոշ սպանութիւնները, որոնք իրենց լսու-

ընդհանուրութիւնն ու սպառնալիքը ունին, որոնք բոլոր երկիրներուն յատուկ սովորական ոճիրներէն, դէպքերէն չեն: Ապացոյց Մուսա պէկի յոխորտանքը:

Խորհրդարանական առաջին նստաշրջանի փակումէն յետոյ, Մուշի պատգամաւորները գային իրենց ընտրողներուն ներկայանալու և անոնց հաչիւ տալու:

Վերադարձին շատեր եկեր էին զանոնք ճամբայ դնելու: Եկեր էր և հոչակաւոր Մուսա պէկը իւրայիններով, իրացանք ձեռքին՝ նշանաւոր պատրաստ դրութեամբ: Անոր այդ խորհրդաւոր ձեւի հրաժեշտի պատուին մէջ ե՛ւ քաղաքավարութիւն ե՛ւ աւատականի սպառնալիքն էր միացած ու ան չէր ծածկեր առիկա: «Գաղբեցէ՛ք մեզ հալածելէ, թէ չէ՛...», ըսեր էր: Կտակած չիկայ որ ան իր սպառնալիքին մէջ անկեղծ էր:

Անոնց էութիւնն իսկ հակառակ է կարգի, օրէնքի: Այսօր ակամայ սմբեր են, վաղը հէնց որ քիչ մը առիթն ու հնարաւորութիւնը գտան, պատրաստ են դարձնալ հրապարակ գալու՝ իրենց ոճիրներով ու սահմանադրական կարգերու դէմ դաւադրութիւններով:

Եւ անոնք, աշխրեթապետները, մտնալով իրենց մէջ իրարու դէմ ունեցած իրենց ատելութիւններն ու վրեժխնդրութիւնները, իրենց համար ընդհանուր վտանգ եղող կարգին ու օրէնքին դէմ սկսեր են համերաշխիւ, — միանալ: Ծերակուտական Շէյխ Ուպէյսուլլահի հոչակաւոր օրգին, Ապտիւլ Գադիրը աշխրեթապետներու մէջ համերաշխութեան ու միութեան առաքեալի դերն է ստանձներ:

Կտակած չի կայ, անոնք եթէ ո՛չ այսօր, վաղը, կամ ո՛չ-չառ հեռաւոր ապագայում կը միանան ու պիտի միանան, կը համերաշխին ու պիտի համերաշխին ընդհանուր վտանգին դէմ: Իրենց գոյութեան շահը այդ կը պահանջէ: Անոնց համար ընդհանուր վտանգը կարգ ու

կանոնի հաստատութիւնն է, արդարութեան ու իրաւունքի յարգանքն է, իրենց ոճիրներուն վերջ դրուելն ու պատասխանատուութեան ենթարկուելն է:

Եւ կը շարունակուին Ալջէվապական սպանութիւնները գործ դրուել՝ բողոքներու ձայնը, արդարադատութեան պահանջները խեղդելու համար, և արդարադատութեան ամենայնող հետախուզման պարագային ո՛չ թէ Շէյխ Ուպէտուլլահ, Շէյխ Ճէլալտափն զատեներն են որ պիտի պատժուին, այլ անոնց կամակատար, անոնց ստրուկ Հասօները, Մսօները, Սլօները:

Եւ կը շարունակէ մնալ Համիտէյական կազմակերպութիւնը, — ղինուորականութեան անարգանքը եղող, ղինուորականութեան համազգեստը արատաւորող այդ հրասկախմբերու գոյութիւնը:

Արարիայի, Ալբանիայի, Հայաստանի մէջ Աշիրէթապետութիւնը, Աւատականութիւնը, Աղավաթութիւնն ու Էշրաֆութիւնը իրենց էութեամբ կը բացասեն սահմանադրական պետական կարգերը, անհաշտ կազմակերպութիւններ են ստրկատիրութեան, անաշխատ շարաշահութեան և յափշտակութիւններու վրայ հիմնուած:

Ինչը կը ստիպէ որ Պետութիւնը պահպանէ վտանգի սպառնալիք աւատականութեան, աշիրէթապետութեան այդ գոյութիւնը, մանաւանդ Համիտէյական կազմակերպութիւնը:

Բռնապետութեան համար անոնք անհրաժեշտ էին, որովհետեւ անոնք բռնապետութեան նեցուկներն ու տճրագործակիրցներն էին:

Հայրենիքի ու քաղաքակրթութեան համար անոնք կարող են երբ և իցէ ո՛ր և է ծառայութիւն մատուցանել: — Երբէ՛ք:

Բռնապետական տարրերը մէկ սրբութիւն ունին, — իրենց սեփական գոյութիւնը, իրենց տիրապետութիւնը: Այդ գոյութեան պահպանումին համար, ամբողջ շրջան-

ներ՝ իրբև իրենց սեփականութիւն, իրենց տիրաշահու-
թեան տակ պահպանելու համար զո՞նք են և կը զո՞նք
թէ՛ Հայրենիք թէ՛ ամէն ինչ :

Փաստերը : — Կը տեսնենք :

V.

† ԱՒԱՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԵԱՇԵՐՆ ՈՒ ԸՄԲՈՆՆՈՒՄՆԵՐԸ

Այո՛, աւատականութիւնը կը զո՞նք և կը զո՞նք թէ
Հայրենիք և թէ ամէն ինչ : Ան մեր բմբունած կերպով
նուիրական Հայրենիքի գաղափարը չունի : Ան ո՛չ միայն
հայրենիք չունի, այլև ազգ չունի : Անոր համար օտար
են հայրենատիրութիւն ու ազգատիրութիւն բտւած
զգացումներն ու պարտականութիւնները :

Անոր շրթունքներուն վրայ թառած ու յաճախ ար-
տաբերուած ազգ, հայրենիք ու կրօնք, հայրենատիրու-
թիւն, ազգատիրութիւն, կրօնատիրութիւն և հասարա-
կային շահ բտւած բաները բոլորովին հակառակ իմաս-
տով կիրարկուած շահագործումներ են :

Այդ տեսակետէն անոնց հայեացքներն ու բմբու-
նումները՝ իրբև դասակարգ ու դասակարգային շա-
հերով զեկավարուողներ, բոլոր երկրներու և բոլոր ժա-
մանակներու մէջ միեւնոյն յատկանիշն ու գիծը ունե-
ցեր են :

Անշուշտ կան ու եղեր են անհասներ՝ որոնք բարձր
են կանգներ դասակարգային նեղ բմբունումներէ ու շա-
հերէ, և նշանաւոր ծառայութիւններ մատուցեր են ու
կը մատուցանեն իրենց Հայրենիքին ու Ազգին, բայց
ատոնք դասակարգ չեն կարող ներկայացնել, մինչ դա-
սակարգը — իր բացառութիւնները մէկզի առնելով —
հիմնուած ու յենուած ըլլալով իշխանատիրութեան,

շահագործման վրայ, իր շահերով և գոյութեան բեր-
մունքովը բոլորովին անհաշտ է իրաւունքի, արդարու-
թեան, հաւասարութեան, ազատութեան և կրթարու-
թեան սկզբունքներուն, կարգին ու կանոնին հետ :

Աւատականին, բոլոր մեծ ու փոքր աւատականնե-
րու համար մէկ հայրենիք կայ, — իր բռնատիրութեան
սահմանը. մէկ ազգ կայ, — իր բռնատիրութեան են-
թարկուած իրաւազուրկներու և սարկաքօրշ շահագոր-
ծուողներու քանակը. մէկ սրբութիւն կայ, — իրենց
շահագործման յատուկ շահերը :

Անոնց համար նշանակութիւն չունի թէ ո՞ր Պետու-
թեան սահմաններուն մէջ կը գտնուին : Անոնց համար
նշանակութիւն ունեցողը այն է՝ թէ — քանի որ բացար-
ձակ ինքնիշխան չգիտի կրնան ըլլալ — ո՞ր պետութիւնը
կը թոյլաբար, ո՞ր պետութեան անուանական տիրապե-
տութեան տակ պիտի կարողանան շարունակել և պահ-
պանել իրենց բռնապետութիւնը, շահագործուել և
աւանձնահարճեալ կամայականութիւնը :

Անցեալ և ժամանակակից պատմութեան մէջ բազ-
մաթիւ են փաստերը :

Ֆրանսական յեղափոխութեան ժամանակ, նախքան
թագաւորին անկումը, թագաւորը՝ յենած աւատակա-
նութեան վրայ, կը դաւադրէր իր Հայրենիքին դէմ և
օտար բանակները կը հրաւիրէր գալ Ֆրանսան օանակոխ
ընել իր խարխուղ գա՛նը պահպանելու գնով ու պայ-
մանով :

Նոյն յեղափոխութեան ժամանակ, Ֆրանսական
աւատականութիւնը՝ խոյս տուած վերածնուող Հայրենի-
քէն, Ֆրանսայէն, ապաստանած սահմանակից պետու-
թեանց երկրներին մէջ : Կը դաւադրէին Հայրենիքի, Ֆր-
րանսայի դէմ, կը հրաւիրէին օտար բանակները՝ կո-
խտելու Ֆրանսան, արատաւորելու Հայրենի դրօշը :

ազգային ազատութիւնը, և խեղդելու ազգային միութիւնը, հաւասարութիւնը, եղբայրութիւնը իրենց աւանտադրական անանձնաշնորհումները պահպանելու գնով ու պայմանով:

Եւ այդ բանը ընողը ֆրանսական աւատականութիւնն էր, որուն մտաւոր ու բարոյական զարգացումն ու անպետականութիւնը այնքան բարձր է եղեր, որ մեր խղճուկ աւատականները անոնց հետ համեմատու թեան զնեղն իսկ մեղք է:

Այդ պատճառով է որ ու է թշնամի պետութիւն, թշնամի բանակ ուրիշ երկիր մը արշաւած և տիրապետելու ցանկացած ժամանակ, իր նպատակի յաջողութեան, ճանապարհի հարթմանը համար՝ նախ զաղտնի բանակցութեան ու համաձայնութեան մէջ կը մտնէ աւատականութեան հետ, կը պայմանաւորուի պահպանել անոնց բունապետութիւնն ու շահագործական առանձնաշնորհումները, և ահա՛ թշնամիի մուշտն ու տեղաւորումը ապահովուած է:

Այդ գնով ու ճանապարհով է կատարուեր Ռուսական տիրապետութիւնը՝ կովկասի և Վրաստանի վրայ:

Այսպէս պիտի կատարուի Ռուսական տիրապետութիւնը Պարսկաստանի որոշ մասերու, զոնէ Ատրպատականի վրայ՝ եթէ յաղթանակէ այնտեղ բէաքսիօնը:

Արդէն գաղտնի կապեր պակաս չեն կարող լինել մեր Երկրի Աւատականութեան և մեզ Վրաստանի բախտին արժանացնել ցանկացողներու միջև:

Պարսկական գահընկեց Շահը պատրաստ էր երկիրը Պետութիւնը Ռուսական գերիշխանութեան, խնամակալութեան տակ զնել, միայն թէ կարողանար պահպանել իր քայքայուած գահն ու բունապետութիւնը:

Աւատրիական Հորսուրեկեան տունը նոյն էր ցան-

կանու՛մ և անու՛մ Հունգարական ազատագրական շարժումը խեղդելու համար Հիւսիսի Արջի կողակենեով իւր երկիրը ողողելու հրաւէրով:

Նոյնաման պարտափ ու պատմութիւն կը չըլէր այնտեղ՝ Մարտ 31ին յաջորդող օրերուն, Համբուսան բանակցութիւններու, օտար միջամտութիւններ հրաւերելու նկատմամբ՝ սլայմանով որ իր վտանգուած գահն ու բունատիրութիւնը պահպանուէր:

Նոյնպիսի սարսափ ու շշուէկ էր տարածուած Ռուսական պետական պատերազմը: Յեղափոխութեան բունկու՛մի ժամանակ, երբ մամուլը արձանագրում էր Ռոմանովներէ տան ներկայայուցչի Հոնէնձոլէրեան Ապպետին ըրած դիմումը մասին, որպէսզի Յարիզը կանգուն մնար Գերմանական սուխների հովանաւորութեան տակ:

Առանձնաշնորհեալ, հարստահարող և բունատիրական սարրերը, աւատականները, էշրաֆները՝ ոչ մէկ պարտականութիւն, զտարբերութիւն չնս վերցնել իրենց վերայ դէպի Հայրենիքը: Անոնց մտահոգութիւնն է ազատ մնալ այդ պարտականութիւններէն:

Նայեցէ՛ք, քննեցէ՛ք: Մեր երկրին, մեր բանակին մէջ ալ կա՛ն այդ տարրերու զաւակներէն: Անոնք ո՛ր և է պատրուակով նսար կը գտնեն խոյս տալ, աղատիլ այդ նուիրական պարտականութենէն: Ամենէն անյաջող պարագաներուն, դրամը, պէտքը կը փոխարինէ ծառայութեան, արիւնին:

Այդպէս են հանդէպ Պետութեան բոլոր պարտականութիւններուն վերաբերմամբ:

Սահմանազլխին վրայ գտնուող բոլոր քիւրտական աւատականներն ու աշիրէթապետները իրենց ասպատակութեանց յաջողութեանն ու ապահովութեանը համար՝ երբեմն սահմանէն այս կողմը և երբեմն այն կողմը կ'ապաւինին: Իրենց համար միեւնոյնն է թէ իրենց հո-

վանաւորողը Համիտը կ'ըլլայ թէ Մէհմէտ Ալին :
 Թշնամիի բռնակիւն առջեւէն խոյս տուողները ,
 Մուքաննեան նահանջը կատարողները , Սէտանեան պար-
 տութիւնը առաջացողները , Ռուս-թրքական պատերազ-
 մի ձախողութեանց գլխաւոր պատասխանատուները ,
 ազգային դրօշը արատաւորողները՝ ի միջի այլոց և զը-
 խաւորաբար եղեր են բռնաափրական սարբերն ու աւա-
 տականները :

Համիտիյէ ալայիները , զինուորական հայազգեստով
 այդ հրոսախմբերը նոյն դերը պիտի կատարեն վտանգի
 բոսկին :

Քննեցէ՛ք , թղթաւեցէ՛ք այս երկրին գոնէ վերջին
 մէկ երկու դարու պատմութիւնը : Եղե՞ր է ատեն
 մը որ աւատակալութիւնը , աւատական , քրտական
 աշիրէթապետական կամաւորներու խմբերը իրենց արիւ-
 նովը քաջագործութեան , հայրենիքի վրկութեան հա-
 մար զոհարեցութիւններ կատարած ըլլան : Կանոնաւոր
 քանակի չարժումները խանդարողները վախուստ տուող-
 ները , պետական ազէան անգամ չահագործողները եղեր
 են անոնցմէ բողկացած պաշտպանները :

Անոնք քաջ հերոսներ են անպէսներու դէմ , խա-
 ղաղ ու աշխատաւոր ժողովուրդը կատարելու , կոտորել
 տալու , կեղեքելու , աւերելու և գերելու մէջ : Անոնք
 հերոսներ են իրենց բռնապետութեան դէմ ձայն բարձ-
 րացնող անդէններու և իրաւազուրկներու հանդէպ :

Անոնք հերոսներ են կարգն ու կանոնը խանգարե-
 լու , հասարակաց կեանքը , ինչքը և պատիւը ըստ հա-
 ձօյս շահագործելու մէջ :

Ի՞նչ բանի հարկուոր է անոնց գոյութեան պահպա-
 նումը :

Ո՛չ մի կասկած՝ որ անոնց գոյութիւնը սահմանա-
 դրականութեան , կարգի և օրէնքի բացասումն է :

Մենք ցոյց տուինք որ Աւատականութիւնը — Աղա-
 ւաթներն ու Թոռունները , Պէկերը , Աշրաֆները , Միւ-
 թէհայիզանները՝ աշխատող և արդիւնարեւող , ստեղծա-
 գործող չըլլալով , Հայրենիքի ծառայութենէն միշտ փա-
 խուստ տուած , պետական զանձին միշտ յիւստ տուած
 ըլլալով հանդերձ՝ իրենց էութեամբն ու գոյութեամբը
 թէ՛ քաղաքականացէս , թէ՛ տնտեսագէս , թէ՛ հասա-
 րակական-քաղաքակրթական տեսակէտներէ՝ մշտակայ
 վտանգ ու սպառնալիք են իրաւակարգի ու անդորրու-
 թեան . Սահմանադրութեան , Պետութեան :

Բռնապետութենէն Սահմանադրութիւն անցնող ,
 Տեմոկրատականութիւնը պաշտպանող ու վերածնուելու ,
 վերաճողութեանը ցանկութիւնը ունեցող Պետութեան
 համար — որպիսին է Օսմանեան պետութիւնը — անյե-
 տաճգելի և անխուսափելի անհրաժեշտութիւն է ջնջել
 իրականացէս այդ միմիայն հարստահարութիւն և շահա-
 գործում ներկայացնող դասակարգի գոյութիւնը :

Կը կրկնենք՝ կա՞յ արդեօք պետական ո՛ւրէ չըջա-
 հայեցութեան պատճառ , հակադիր պարագայ և դժուա-
 րութիւն՝ այդ անհրաժեշտութեան բաւականութիւն
 տալու համար :

— Ըսինք արդէն , ո՛չ երբէք :

Ենթադրենք որ ամբողջ կայսրութեան մէջ ամենա-
 շատը հարիւր հազար (100,000) աւատականներ կան : Ի՞նչ
 արժէք ունի այդ թիւը 26—30 միլիոն օսմանեան բաղ-
 կացուցիչ ժողովուրդներուն և պետութեան բարձրագոյն
 շահերուն համար :

Անոնց գոյութիւնը՝ առհասարակ պետութեան լայ-
 նածաւալ մասերուն համար յիստական ըլլալով հանդերձ ,

մըստակար է մասնաւորապէս Իսլամ ժողովուրդներու անտեսական զարգացման համար :

Եթէ մեր երկրին մէջ սրաքիօքի՛ ըսուած դրու-
թիւնը իր մասնագիտական ճշտութեամբն ու անաչա-
ռութեամբը գոյութիւն ունենար, մենք պարզ ու յստակ
պիտի տեսնէինք, որ եթէ, օրինակ, 100 տուն բնակիչ
ունեցող գիւղի աշխատաւոր դասակարգը 100 սեօնիւմ
հող, 100 ընտանի անասուն ունի, նոյն 100 տան աշ-
խատանքովը ապրող նոյն գիւղի աղան, պէկը, թուռուր,
աշրաֆը՝ որոնք ամենաչատը 5-10 տուն չեն կաղմեր, կը
կը տիրապետեն 100, 200 սէօնիւմ հողի և մէկ քանի
հարիւր, մէկ քանի հազար ընտանի անասուններու :

Իսկ այս 5-10 տան տիրապետած հողերու և կեն-
դանինքու մշակողն ալ, ինամողն ալ դարձեալ նոյն
100 տուն աշխատաւոր, աղքատ ստրկացուած և հա-
րստահարուած դասակարգն է՝ որուն կեանքն ալ, գոյքն
ալ, պատիւն ալ նոյն աւատականներու քմահաճոյքին
առարկան են :

Եւ որովհետեւ աւատականներու, աշրաֆներու աս-
տիճաններն ու ուժը, ազդեցութիւնը կը չափուի ու կը
բարձրանայ ըստ տիրապետութեան ու հարստութեան
աստիճաններու, — աւատականներ կան՝ որոնք իրենց
ազդեցութեան սահմաններուն մէջ ունին ստոր աստիճան-
ներու վրայ գտնուող ուրիշ աւատականներ, և կը տիրա-
պետեն ո՛չ միայն մէկ՝ այլ մէկ քանի բազմաթիւ գիւ-
ղերու և այս կամ այն գաւառակի, կամ գաւառակոն-
քու, երբեմն ամբողջ գաւառի :

Կասկած չի կայ թէ այդ աշրաֆներու ուժն ու գո-
րութիւնը, հեղինակութիւնն ու իշխանութիւնը՝ իշխա-
նութեան մէջ իշխանութիւն է; այսինքն ժամանակակից
պետական գաղափարի ըմբռնումով՝ պետական իշխանու-
թեան և հեղինակութեան չեզոքացումն ու բացասումն է :

Ի՛նչքան կ'ուզէք՝ օրէնքներ սահմանեցէք, հրա-
մաններ տուէք, որ իրենց ազդեցութեան, տիրապետու-
թեան սահմաններու տակ գտնուող աշխատաւոր ժողո-
վուրդը տարապարհակ աշխատութեան շնթարկեն, պե-
տական տուրքերէ դուրս տուրքեր չի գանձեն անոնցմէ,
օրէնքի առաջ հաւատար ըլլան ավամն ու խաւը, աշ-
խատաւորն ու աւատականը, — այդ բոլոր օրէնքներն ու
հրամանները մեռեալ տառ կը մնան, քանի որ իրակա-
նութեան մէջ Աւատականը տէր և տիրապետող կը մնայ
լայնածաւալ հողերուն ու յափշտակութիւններուն, քա-
նի որ Աշխատաւորը հողագործի կամ նուազանոց, աղքատ
ու ճնշուած՝ Աւատականին փչրանքներովը, աւատա-
կանին ողորմած շնորհներովը ապրելու և հետեւաբար
անտեսապէս աւատականին գերին ըլլալով, ֆիզիքապէս
ու քաղաքականապէս ևս աւատականին գերին մնալու
հարկեցուցիչ պայմանին տակ կը գտնուի :

Միլիոնաւոր աշխատաւորները մէկ քանի հազար
չահագործող, չարաշահող աւատականութեան գերութե-
նէն, բռնապետութենէն, և հարստահարութենէն աղա-
տելու համար, անոնց քաղաքական-քաղաքայիական
ազատութիւն ու իրաւունքներ վայելել տալու համար՝
օրէնքներ և հրամաններ բաւական չեն և չեն կրնար
ըլլալ՝ մինչև որ այդ միլիոնաւոր աշխատաւորները չա-
զատին անտեսական գերութենէն :

Աս ա՛յնքան բացարձակ ճշմարտութիւն է, որ Երկ-
րին զարգացման և պետութեան վերանորոգման գիտակ-
ցական ցանկութիւնն ունեցող ամէն մէկ Օսմանցիի —
ի՛նչ կրօնի և աղքի ալ պատկանի ան — ամէն մէկ հայ-
րենասէրի համար՝ անժխտելի ու անլիճելի է :

Այդ աւատականութեան իրականապէս ջնջումը,
միլիոնաւոր աշխատաւորներու անտեսապէս ու քաղա-
քականապէս ազատագրութիւնը, պետական իշխանու-

թեան, Սահմանադրութեան ամրապնդումը, երկրին վերածննդեան ապահովութիւնը կարող են կատարուել միմիայն Հողային հարցի լուծումով:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԱՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՌՈՐՈՒԱԾ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՍԱԳՐՈՒԹԻՒՆՈՎ

Թուրքիան գերազանցապէս երկրագործական, գիւղատնտեսական երկիր է, սակայն, ժողովուրդներու բարեկեցութեան գլխաւոր հիմքը կաղմկելք այդ ճիւղերը նոյնքան գերազանցապէս յետամնաց, նահապետական շրջանի դրութեան մը մէջ կը գտնուին:

Այլապէս ալ չի կրնար ըլլալ, քանի որ կը տիրապետէ կիսավայրենի աւատականութիւն, թուուներու ու աշխատանքի իշխանութիւնը՝ հիմնուած ընդարձակ հողատիրութեան, յափշտակութեան և օրէնքի անուշտով յափշտակութեանց սեփականացման ու զինուած ուժի վրայ:

Այլապէս ալ չի կրնար ըլլալ, քանի որ լուծուած տակ թէ սահմանադրական անունները կրող կառավարութեան տակ իրականապէս կը պահպանուին աշխատաւոր ժողովուրդներու, ինչամի թէ քրիստոնեայի ստրկական ճորտութիւնը՝ հին ու նոր աւատականութեան ճնշման, տնտեսական ու քաղաքացիական իրաւաւորութեան, հարստահարութեան տակ:

Այլապէս ալ չի կրնար ըլլալ, քանի որ երկրագործութեան ու գիւղատնտեսութեան զարգացման համար անհրաժեշտ պայմանները չեն ստեղծուիր:

Պետական վերանորոգութեան համար, այդ վերանորոգութեան ապահովութեան, անարգել վերատեսչման ու զարգացման համար անհրաժեշտ է տնտեսական հին կարգերու փոփոխութիւն, տնտեսական պայմաններու վերանորոգում:

Պետական ու տնտեսական վերանորոգումները իրարմէ անբաժան երկուորեակներ են, առանց մէկին՝ Քիւսը ո՛չ գոյութիւն կարող է ունենալ, ո՛չ ալ եթէ գոյութիւն ունենայ, կրնայ զարգանալ ու ապրիլ:

Չի կայ երկիր մը, ուր պետական վերանորոգութիւնը կատարուի, հիմնաւորուի, ապահովուի՝ առանց տնտեսական կեանքի և պայմաններու վերանորոգման:

Այս երկրի տնտեսական վերանորոգումը ամենէն աւաջ և գերազանցապէս հողային հարցի լուծումով կարող է կատարուիլ:

Ճրանսական Մեծ Յեղափոխութիւնը նախասկիզբ էր ստացած տնտեսական վերանորոգման սկզբնաւորութիւնով, և Յեղափոխութիւնը իր թուիչքները կը կատարէր հողային հարցի լուծումով:

Ո՛ր երկրի մէջ որ քաղաքական յեղաշրջումը չէ՛ կատարուած տնտեսական յեղաշրջումով, հողային հարցի լուծումով, այն երկրի պետական վերանորոգումը եղած է անտաւոր և ենթակայ քաղաքական փոփոխութիւններու ու վտանգներու:

Պուլկարական վերածննդեան, սահմանակից ապգերու հետ համեմատելով՝ ամենէն ուշ քաղաքական ինքնուրոյն կեանքի արժանացած ըլլալով հանդերձ՝ ամէնէն աւելի աւնականութիւն, կեանք, կարենալ ներկայացնելու զաղանիքը, նոյն իսկ իր աղատագրութեան առաջին օրէն հողային հարցի լուծման մէջ կը կայանայ:

Մեզ համար ո՛չ ֆրանսական Յեղափոխութեան և ո՛չ Պուլկարիայի հողային հարցի լուծման եղանակները, մեր իտէալը չեն ներկայացներ, բայց հին ստրկականութեան, աւատական-հողային տիրապետութեան յաջորդելով մանր սեփականութիւնը, քաջիման մէջ գտնէ որը չափով արդարութիւն մտցնելով՝ ստեղծած են աշխատաւորութեան համար տանելի կեանք:

Շրջեցէ՛ք Պուլկարական բոլոր քաղաքները : Ամէն տեղ քաղաքացի կալուածատէրերն ու առեւտրականները ձեզ պիտի գանգատին գիւղացիի հարստութենէն, մրցումէն : Գիւղացին որ հարստացեր է, որ արդիւնաբերութեամբ ո՛չ միայն իր բոլոր պէտքերը կը հոգայ այլ և ամէն տարի կարեոր դումար մը կը խնայէ, որ ծանրաբեռնուած չէ տուրքերով, կ'իջնէ քաղաք ու անհաշիւ գներով կալուածք կը գնէ, գործերու կը ձեռնարկէ : Հարուստէ գիւղացին, հարուստ է երկիրը, հարուստ է պետութիւնը, և պուլկարական կառավարութիւնը՝ որ կուսակցութեան որ պատկանի, յենուած է միշտ գիւղացիի, աշխատաւոր դասակարգին վրայ : Պուլկարական ա՛յն դիւղերն ու գիւղացիներն են աղքատ, ուր խոշոր հողատիրութիւնը դեռ ևս մնացած է, ուր գիւղացին սակաւահող է :

Ձի կայ երկիր մը՝ ուր աւելի հեշտ ըլլար անտեսական այդ յեղաշրջումը յաջողութեամբ գլուխ բերել, քան Թուրքիան :

Այս երկրին մէջ հեշտ է այդ վերանորոգումը կատարել, որովհետև այս տեղ ո՛չ թէ օրէնսդրութիւնն է պակասածը՝ այլ գործադրութիւնը :

Բայց որովհետև, մեր մէջ ամէն բան քառս կը կատարենք, Բունապետութենէն Սահմանադրականութեան փոխանցուելով հանդերձ, զանց կ'առնենք օրէնքի կիրառութիւնը և թերութիւններու լրացումը :

Մեզի կը թուի թէ այդ զանցառութիւնը հետեւանք է այն հանգամանքին որ Պետական Վերանորոգիչները անտեղեակ են գտնուած կեանքի իրականութենէն, կեանքի հրամայողական պահանջներէն ու օրէնքի, գոյութիւն ունեցող հողային օրէնքի ոգիէն ու փիլիսոփայութենէն :

Առհասարակ գիտուած է որ կեանքի մէջ անհատական ու ընկերական զանազան յարաբերութիւններն ու

պայմանները ինքնաբերաբար կամ կեանքի հրամայողական պահանջներէն հարկադրուած՝ փոփոխութիւններ կրելէ յետոյ միայն՝ օրէնսդրութիւնը կուգայ օրէնքներու ձևով հրամայելու կամ վաւերացնելու այդ արդէն ընդունուած փոփոխութիւնները, յարաբերութիւններն ու պայմանները :

Մեր մէջ, որովհետև, ինչպէս ըսինք, ամէն բան թարս սկսելու հակումն ենք ունեցեր, օրէնսդրութիւնները առ հասարակ կատարուեր են ո՛չ թէ կեանքի իրականութեան, փոփոխութիւններու վրայ հիմնուած, այլ փոփոխութիւններ մտցնելու առաջադրութեամբ : Այս յատկանշական հանգամանքին պէտք է վերագրել մեր Երկրի գոյութիւն ունեցող բոլոր այն օրէնքները՝ որոնք կամ մեռեալ տառ մնալով չեն իրագործուած, և կամ հակառակ իմաստով շահագործուած, զեղծումներու են նմարկուեր :

Բանի օրէնքները չէին գրուած իրագործուելու համար, անոնք սուսջ կ'անցնէին քան ժամանակը, քան հասարակային խաւերու գլխակցական պահանջը, իսկ երբ այժմ ժամանակը հասունցեր է, երբ հասարակական խաւերը կը դնեն իրենց պահանջը, երբ պետական վերածնութեան հարցը ըլլալ և չըլլալը բոպիին, մահու և կեանքի վճռական կէտին է հասեր, — ահա՛ այն ժամանակ ո՛չ միայն Օրէնսդրութիւնը յետամնաց յետագործ ոգիով կը խմբագրուի, այլ և արդէն գոյութիւն ունեցող օրէնքներն անգամ իրենց ոգիին, իրենց կէտ նպատակին չեն վերածուիր ու կիրարկուիր :

Այդ կարգի օրէնքներն են աւատականութեան ջրնջումը, հողային օրէնքը, սալաֆտարութեան դէմ պետութեան կռիւն ու հալածանքը :

Պետական վերանորոգումը գլուխ բերելու համար՝ անուսաղն կէտ դար ետ պէտք է դառնալ և վերսկսել քանգիմաքի օրերէն ընդհատուածը :

VI.

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԷՆՍԴՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ ՈՒ ԱՆՈՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
ՇԵՏԵՒԱՆՔԸ

Այո՛, Օսմանեան պետութեան վերակազմութեան գործը հիմնական ու լրիւ կատարելու և գլխաւ ըրելու համար ո՛չ միայն կէս դար, այլ առնուազն մինչև եօթանասուն տարի ետ պէտք է դառնալ՝ տեսնելու, համոզուելու համար թէ այն ժամանակի պետական անձնաւորութիւնները ի՞նչպէս են հասկցեր ու սկսեր վերանորոգութեան գործը:

Կասկած չի կայ որ Սուլթան Մահմուտի, Մէճիտի և Ալիդի օրերուն, մինչև Մահմուտ Նէտիմ փաշայի օրերը, այս երկրին մէջ, Թուրք իրականութեան հասցուցած պետական խոշոր դէմքերը այժմ գոյութիւն չունին: Եթէ գոյութիւն ունենային, մենք ստիպուած չէինք ըլլար բոլոր վերանորոգուած, վերակենդանացած ժողովուրդներու և պետութիւններու կեանքովն ու պատմութիւնովը ապացուցուած տարրական ճշմարտութիւնները ապացուցանելու համար սրտմաշուք կրել, — որովհետև վստահ չենք թէ կայ արդեօք տնաքանդ նախապաշարուսներէ ազատ անկեղծ տրամադրութիւն լսելու, համոզուելու և արմատական դարմանը գործադրելու, պետական շինութիւնը հիմերէն վերանորոգելու և կառուցուածքը հաստատ սիւներու վրայ դնելու համար:

ԺԹ. Դարու պետական խոշոր դէմքերը դժբաղդ էին, որովհետև ժամանակէն շա՛տ կանուխ էին ծնած: Միջավայրը զիրենք հակնալու անպատրաստ էր, ուստի և գործակից չունենալով՝ սկսուած գործը վիժեցաւ:

Այժմ միջավայրը դժբաղդ է, որովհետև պակասելով

նոյն իր ֆուտաները ու Ջիաները, օժանդակ ըլլալիք տարրերն են առաջ անցած և պետական վարիչներն են որ կամ չեն հասկնար միջավայրը և կամ անվճռական կը մնան՝ իրազօրծելու համար անհրաժեշտը:

Այս հակադիր տարրերութիւնը ակներև կ'արտացոլայ այն և այս ժամանակի մեր շօշափած հարցերու ըմբռնումներով:

Այն ժամանակ վերանորոգութեան համար էական և հիմնական գործը համարուեցաւ աւատականութիւնը ջնջել, այժմ կ'աշխատին սրահպանել, կամ վճռականութիւնը չունին այն ժամանակուայ որոշուածը, անհրաժեշտութիւնը այս օր իրականութեան մէջ մտցնել:

Այն ժամանակուայ օրէնսդրութեան ոգին անգամ այս օր չէ ըմբռնուած: Հողային օրէնքը ամբողջովին իր ոգւոյն հակառակ ընթացք է ստացած:

Աւատականութիւնը՝ որ միշտ հիմնուած է եղբր խոշոր հողատիրութեան ու ճորտտիրութեան վրայ, օրէնքով ջնջուելէ յետոյ, բնական էր որ այդ ջնջումը իրական դարձնելու համար օրէնսդրութիւնը ունենար այդ յենարանը ևս ջնջող ու արգիլող ուղղութիւն:

Եւ արդարև, մեր հողային օրէնքին առաջին յօդուածէն մինչև վերջը, ամէն մէկ յօդուածի մէջէն կարմիր գծի նման կ'անցնի հողը մշակողին, հողը հողագործի աշխատաւորին, սակաւահող աշխատաւորին սկզբունքը: Չէ՛ք գտներ մէկ յօդուած առաջի զանուցամէսիէ՛ն որ այս սկզբունքին դէմ հակասող իմաստ ունենայ:

Ընչտ է որ օրէնքը չունի իր զեկազար սկզբունքին տեսական նախաբանը կամ ղեկուցումը, և ցարդ չէ՛ յայտնուած երբէք քեռիքիմ մը, մեկնաբան մը՝ օրէնքի այդ սկզբունքային ղեկազար ոգին վերածնող, բայց այդ չարգիլեր որ անոր բացորոշ տրամադրութիւններէն դուրս բերինք ղեկազար սկզբունքն ու ոգին:

Մեր հողային օրէնքին ևս առաջին և հիմնական պայմանն ու սկզբունքն է, — հողը, արագիի միբիէն ոչ ոքի սեփականութիւն չի կրնար ըլլալ: Հողը պետութեանն է, այսինքն ընդհանրութեանն է:

Սա, ի դէմս պետութեան, հողը համայնքներու սեփականութիւն ևզած ժամանակներու ժողովրդական կամքին փոխանցումն է, որուն վերադառնալ կը ձգտի ընկերվարական վարդապետութիւնը և որը ջնջեր են, ջնջելու կը համամտին պարթուր-պիւրօկրատական պետութիւնները:

Մեր երկիրը այն դժբաղդ երկիրներէն է, ուր վաղուց անհետացեր է համայնասեփական հողերու գոյութիւնը: Համայնասեփականութիւնը սահմանափակուած կը մնայ եայլազներու, արօտավայրերու, ձմերանոցներու (գշլաք) վերաբերմամբ:

Մշակող հողերու համայնասեփականութեան այսօր իսկ Մայր Հայրենիքը՝ Ռուսաստանն է, ուր վերջերս միայն կառավարութիւնը Տումային մէջ օրէնք մը անցուց՝ համայնականը անձնական սեփականութեան վերածելու քաջալերող:

Բայց Ռուս գիւղացին այդ օրէնքին գլխէն կ'անցնի, և ո՛չ միայն իր համայնականութենէն չի հրաժարիր՝ այլև շա՛տ լաւ կը հասկնայ թէ խոշոր հողատէրերու, աւատականներու շահերուն, անոնց ընդարձակածաւալ տիրապետած հողերուն անհատական սեփականութեան պաշտպանութեան համար դրուած այդ օրէնքը չի կրնար իր հողագրկութեան կամ սակաւհողութեան դարձան ըլլալ:

Այնտեղ աշխատաւորը վաղուց է դրած այդ յափըշտակութիւններու՝ հողը հողագործին ըլլալիք իրաւունքներու, հողային վերագրուման հարցը, պահանջը, որ վալ թէ անսպան իրագործուելու է: Ո՛չ մէկ օրէնք

Ռուս ժողովուրդի այդ կամքին դէմ երկարատեւ դիմագրաւել չի կրնար:

Մեր մէջ, ինչպէս ըսինք, թէև իրականութեան մէջ գոյութիւն չունի համայնասեփականութիւնը, բայց սկզբունքը պահպանուած է:

Անհատին տրուած իրաւունքը միայն մշակութեան իրաւունքն է, և ո՛չ սեփականութեան: Միայն թէ մշակման իրաւունքն ալ սեփականութեան սահմաններու մօտ ընդարձակուած է, ու ժառանգելու, գրաւ զնելու ծախելու իրաւունքները ևս տրուած են:

VII.

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԷՆՔԻ ՈԳԻՆ ԵՒ ԱՆՈՐ ԿՐԱՄ ԾԵՂՈՒՄՆԵՐՆ ՌԻ ԶԵՂՈՒՄՆԵՐԸ

ՀԱՐՍՏԱԶԱՐՈՒԹԵԱՆ ԶԵՒԵՐ

Համայնասեփականութեան իրականացնելու վերացումը աշխատուած է օրէնքով դարձանել:

Եւ արդարև մեր հողային օրէնքին Տրդ յօդուածը յստակ կերպով կ'ըսէ. — «Գիւղի մը կամ գիւղաքաղաքի մը (գասապա) ամբողջ հողը գիւղի ժողովուրդին կամ անոնցմէ ընտրաբար մէկ կամ երկու երեք անձի չի կրնար տրուիլ, այլ ընակչութեան (գիւղին) մէջ մի անձին առանձինն հող տրուելով՝ իրենց մշակութեան իրաւունքի հատատութեան համար ամէն մէկուն քափու աւելեցնելու կը յանձնուին»:

Մշակելի հողը, ուրեմն, ո՛ր գիւղի սահմանին մէջ որ գտնուի, գիւղացիինն է, պայմանով որ գիւղացիներէն ամէն մէկը, այսինքն իւրաքանչիւր երկրագործ իր հողարաժիրն ունենայ. և ամէն մէկը ստանայ իր այդ

իրաւունքը հաստատող պաշտօնական վաւերաթուղթը քափուցն:

Սա բացարձակ յայտարարութիւնն է օրէնսդրին որ պատգամ է առեր — «նորը հողագործին և ոչ շահագործողին: Ամէն մէկ հողագործ պէտք է ստանայ իր սչակութեան իրաւունքն ըլլալիք (քաստրուճ) հողաբաժնի»:

Ասիկա բացարձակ արգելքն է խոշոր հողատիրութեան, խոշոր հողատէր դառնալու հնարքներուն: Ասիկա բացարձակ արգելքն է երկրագործ չեղողին, ոչ-աշխատաւորին՝ հողէն օգտուելու, շահագործման, չարաշահութեան դէմ:

Ասիկա բացարձակ արգելքն է նոյն այդ օրէնքի հիմնուելուն ժամանակակից և ջնջուած աւատականութեան վերստին կազմակերպուելուն և դիւզերու ու գիւղաքաղաքներու տիրապետման դէմ:

Յարգուեցա՞ն, պահուեցա՞ն այս պատգամները, այս սկզբունքները:

Ամենեւին:

Ո՞վ պիտի յարգէր:

Թափու Բարսիպի՞ն, Արագի մեմուրի՞ն, Մէնլիսի Խարէ՞ն:

Մենք արդէն ցոյց տուինք. և ո՞վ չի գիտեր արդէն թէ անոնք ի՞նչ տարրերէ կազմուած են:

Ի ո՞րոյ այն պաշտօնեաներն ու ժողովները, Մարմինները — առանց բացառութեան, օրէնքի ոգիէն ու փիլիսոփայութենէն զուրկ տգէտներ են:

Ո՞չ թէ անոնք են միայն տգէտը, այլ և օրէնքը մեկնելու յաւակնութիւնն ունեցողներէն դեռ ես չեմ պատահեր, չեմ տեսեր, չեմ լսեր մէկ հատը, մէկ հատիկ Երեմի գանուկը արագի, մէկ հատիկ մեկնաբան, թէ՛ յատուկ մասնագէտներէն և թէ՛ իրաւաբանական վարժարանի կամ համալսարանական ուսուցիչներէն:

որ օրէնքի այս ոգին ու փիլիսոփայութիւնը իր էութեամբ դուրս բերած ու արտացոլացուցած ըլլար:

Այդ բանն ընելն ալ կարելի չէր այս Երկրին մէջ, ուր գիտական ծրագիրներէն ի պաշտօնէ վտարուած էր փիլիսոփայութիւնը:

Ո՞չ միայն պաշտօնեաները, Մարմինները, մանաւանդ նախիւներու, գազաներու, սանճագաներու, մինչև անգամ նահանգային կեդրոնին մէջ, այլ ընդհանրապէս մեր պաշտօնեաները չեն պաշտօնավարեր և դեռ կը շարունակեն չը պաշտօնավարել պետական հիմնական պարտականութիւններ կատարելու, ժողովուրդին ծառայելու նպատակով: Պաշտօնեայ ըլլալ՝ կը նշանակէ ապրուստի միջոց գտնել, տեղ, ասպարէզ գրաւել՝ միմիայն որքան կարելի է պաշտօնէն, դիրքէն օգտուելու և զայն շահագործելու համար:

Ո՞չ միայն պաշտօնէութեան հոգեբանութիւնը օրորոցէն սկսած՝ այս ըմբռնումով ու ձգտումով է կազմուած, այլ նաև անոնք առ հասարակ կ'ընդունին և ընտրուած են, մանաւանդ նահիլէներու, գազաներու մէջ, կամ աւատականներէն և կամ անոնց պաշտպանեալներէն ու հովանաւորեալներէն, որովհետև աւատականութեան ջնջումը անուական մնալով, անոնք կոչուեցան պետական պաշտօններու: ամէն մէկը գլխաւորաբար իր աղքեցութեան սահմաններու մէջ գանուկ տեղեր պաշտօն ձեռք բերելով: Մէկ կողմէն օգտուեցան իրենց դեռ ևս պահպանուած աւատականութեան, ըրրտ ուժի աղքեցութենէն ու հեղինակութենէն, միւս կողմէն իրենց պաշտօնին ընծայած դիւրութիւններէն, դիրքէն, հեղինակութենէն:

Ո՞չ մէկ երկրի մէջ այնքան ընդունակութիւն գործ է դուռած օրէնքը չարաշահելու, օրէնքին արգելածը հիլլի Երեմի թողարարելի և օրինական համարել տալու համար:

Այդպէս բոլորն նաև Հողային օրէնքին համար :

Թէ որքան օրէնքը իր ոգիովն ու տառովը խոչոր հողատիրութիւնը արգիլելով՝ հողազուրկին հողատէր դարձնելու պատգամն ունի, բաւական է 45րդ և 46րդ յօդուածներուն ուշադիր ըլլալ :

Յօդ. 45րդ. — «Եթէ գիւղի մը բնակիչներէն մէկը այդ գիւղին մէջ թափուով իր վարելատիրած հողը ուրիշ գիւղի մը բնակիչներէն մէկուն ծախէ, նոյն հողին գտնուած գիւղին բնակիչներէն հողի պակասութիւնն ունեցողները կարող են մինչև տարի մը նոյն հողը իր արժէքովը գնելու պահանջն ունենալ և դատի դիմել» :

Յօդ. 46րդ. — Միւլք կողմ անշարժ սեփականութիւններու վերաբերմամբ գոյութիւնն ունեցող Երևանի (սահմանակցութիւն) իրաւունքը հողի վերաբերմամբ գոյութիւնն չունի, այսինքն, եթէ մէկը իր հողը ուրիշին ծախէ, սահմանակիցը իրաւունք չունի ծախուած արժէքովը եւ պիտի գնեմ ըսելու և պահանջ դնելով դատ ընելու» :

Այս յօդուածներով օրէնքը, օրէնսդիրը կը պատգամաբէ նախ՝ հողը միայն գիւղացիին, այսինքն անձամբ հողը վարող աշխատողին վարելատիրութեանը (թասարութ. ֆ) յանձնել. երկրորդ՝ անպայման հողազուրկին կամ սակաւահողին նախապատուութեւն տալ. և երրորդ՝ արդէն հողատէր սահմանակիցներուն արգիլել ընդարձակ հողատիրութեան դիւրութիւններէ :

Ո՛չ միայն օրէնքի այս 45րդ և 46րդ յօդուածներուն բացարձակ տրամադրութիւններուն չեն հետեւած՝ այլ ընդհակառակը, նպատած են քաղաքացիներու բազմութիւ ու լայնատարած հողատիրութեանը և գիւղացիին հողազրկութեանը : Օրէնքին տառը շահագործուելով, ամէն միջոց գործ դրուած է, որպէսզի հողազուրկ երկ-

րագործը հող չստանայ, սակաւահողը ունեցածէն ալ զրկուի, աշխատող դասակարգը դառնայ շահագործողին իրաւազուրկ ստրուկը և վերջ ի վերջոյ թափառական մուրացիկ : Ու այս ամէնը օրէնքի անուշով :

Օրէնսդիրը օրէնքի խմբագրութեան մէջ նպատակակէտ է ընտրել ո՛չ միայն համայնասեփականութեան բարձուցը դարմանել՝ իւրաքանչիւր երկրագործի հողաբաժին տալով, վարելատիրութիւնը ապահովելով, այլ և նպատակ է դրած անհողութիւնը, ծուլութիւնը արգիլելով՝ աշխատանքի ստիպել և մշակելի հողը անմշակ չթողուլ :

Օրէնքի 68րդ, 69րդ, 70րդ, 71րդ, 72րդ և 74րդ յօդուածները յատկապէս դրուած ու սահմանուած են մշակելի հողերը անմշակ թողելու առաջին առնելու համար :

Ալք յօդուածները կը տրամադրեն որ ամէն մէկ վարելահողատէր, եթէ առանց բանաւոր պատճառի, առ առաւելն երեք տարի անմշակ թողու իր իրաւասութեան տակ գտնուող հողաբաժինը, այդ հողը կը դադրի վարելատիրոջ իրաւունքին տակ գտնուելէ և միւստատու կ'ըլլայ, այսինքն կա՛մ վարելատէրը այդ իրաւունքը վերստին ձեռք բերելու կը ստիպուի և կամ՝ եթէ ինք կը հրաժարի օգտուելէ, աճուրդի հանուելով կը տրուի ուրիշ մը :

Ընդունելով որ էպպէս և սկզբնաբար օրէնսդիրը կը հարկադրէ ամէն մէկ երկրագործի տալ որոշ չափով հողաբաժնի վարելատիրութեան իրաւունք, այդ իրաւունքը ունեցող ո՛ր և է անհատ եթէ ծուլանալով երեք տարի անընդհատ անմշակ թողու իր հողաբաժինը, իբրեւ պատիժ՝ զրկուելով հանդերձ այդ հողաբաժնի վարելատիրութեան իրաւունքէն, այնուամենայնիւ իրեն կ'առաջարկուի վերստին տիրանալ այդ իրաւունքին՝ վճարելով գնահատուած արժէքը :

Կը նշանակէ թէ օրէնսդիրը չի բաղձար որ երկրագործը զրկուի իր հողաբաժինէն, և եթէ կը պարտադրէ վերստին ձեռք բերել այդ իրաւունքը, միմիայն անոր համար է՝ որ ենթարկուելով որոշ նիւթական զոնդութեան, վերստին ստանալէ յետոյ վարելատիրութեան իրաւունքը, ստիպուի հրաժարիլ ծուլութենէ ու անմշակ չթողուլ հողը: Եւ որպէսզի ծանր չլլայ պատիժը, աշխատանքի գործու այդ միջոցը, օրէնսդիրը չի թոյլատրեր նախկին վարելատիրոջ դէմ մրցում առաջ բերել, հողին արժէքը մրցումով բարձրացնել սալ, այլ միայն բաւականանալ գնահատուած արժէքով:

Նախկին իրաւատիրոջ յամառութենէն, այսինքն օգտուել չուզելէն յետոյ է միայն որ օրէնսդիրը կը թոյլատրէ նոյն հողը աճուրդի հանել, ու աճուրդով վերջնականապէս որոշուելիք արժէքով վտխանցել այդ իրաւունքը ուրիշին:

Օրէնսդիրը նկատի է ունեցեր որ երկրագործը, աշխատաւորը հաղուադէպ պարագայի տակ միայն անհոգ ու ծոյլ կ'ըլլայ, որ եթէ ան իր հողաբաժինը երկու երեք կամ աւելի տարիներով անմշակ կը թողու, պատճառն այն է որ յաճախ ստիպուած կ'ըլլայ կամ կ'ունենայ իր կաւքէն անկախ արգելքներ, ինչպէս հողին յոգնած ըլլալով հանգստանալու անհրաժեշտութիւնը, հեղեղի ենթարկուելը, թշնամիի բանակին ձեռք գերի իյնալը, բնակավայրը թողելով հեռանալու հարկադրուելը, և այլ համանման արգելքներ, որոնց դիմադրելու կամ զանոնք յաղթահարելու ուժն ու հնարաւորութիւնը չի կրնար ունենալ. բնականաբար անարդար կ'ըլլայ, որքանն, զայն պատասխանատուութեան ենթարկել, զրկել իր իրաւունքէն. ուստի կը նախազգուշացնէ և վերոյիշեալ յօդուածներով միայնգամայն կը պարտադրէ՝ յարգել բանաւոր պատճառները ու չզրկել զայն իր իրաւունքէն:

Օրէնսդիրը մինչև այժմ աչքի առաջ է ունեցեր երկրագործին այն դրութիւնը, որով սնտեսական պատճառներէ դրդուած, ստիպուած կըլլայ թողուլ բնակավայրը և պանդխտութեան դիմել. ուստի, վերոյիշեալ յօդուածներով վարելատիրոջ կը թոյլատրէ եթէ ո՛չ անձամբ, գէթ ուրիշի ձեռքով վարել, մշակել իր հողը և չզրկուիլ իր իրաւունքէն:

Այդ ուրիշի ձեռքով «վարել կարենալ տալու» օրէնքի տրամադրութենէն պէտք չէ հետեցնել թէ օրէնսդիրը աչքի առաջ է ունեցեր նաև ոչ-երկրագործին, ոչ-աշխատաւորին վարելատէր դառնալու իրաւունքը: Ո՛չ, այդ ենթադրութիւնը կը հակասէր օրէնքի ճիշտութեան: Մնիկա հետեւանք է միայն երկրագործի պանդխտելու հարկադրիչ պայմաններու գոյութեանն, ու ֆիզիքական, տարիքի և այլ պատճառներով անոր ու անոր ժառանգին անձամբ կարենալ մշակելու անհնարաւորութեան պարագաները կանխատեսուելուն:

Օրէնսդիրը կանխատեսեր է որ ո՛ր և է երկրագործ առանց պաշտօնէի՝ արագի մեմուրիի գիտութեան, առանց անոր կողմէ հողաբաժին յատկացուած ըլլալու, երեսի վրայ, անտէր ու անմշակ թողուած ո՛ր և է հողաբաժին մը տասը տարի անընդհատ ու առանց վէճի վարելէ ու մշակելէ ետք՝ կրնայ անոր մշակումը շարունակել:

Այսպիսի պարագայի տակ օրէնսդիրը չի բաղձար ձեւակերպութիւններու պատճառով երկրագործը դրժուարութիւններու ենթարկել ու անոր ըսել. — «Որովհետև առանց իմ գիտութեանս գործ դրած ես աշխատանքդ ու վարելատիրութիւնդ, կ'արգիլեմ շարունակելու այդ աշխատանքդ ու իրաւունքդ գործ դնել:»

Ընդհակառակը, օրէնսդիրը չուզեր զոհել նպատակը

ձեւին, և տասը տարիներու անընդհատ ու անվէն աշխատանքը բաւական կը համարէ ձրիաբար հաստատելու մշակողին վարելատիրութեան իրաւունքը, և կը պատուիրէ ձրի սալ անոր քափու սեղէտին:

Պէտք է ուշադիր ըլլալ անվէն պայմանին: Որովհետեւ, օրէնագիրը չի փափաքիր որ իր ընդունած և պարտադրած տասը տարուան սկզբունքը շահագործուելով ու խեղաթիւրուելով՝ պատրուակ համարուի ուրիշը, հողաբաժնի իրաւունք ունեցող երկրագործը զրկելու իր իրաւունքէն, ապրելու միջոցէն:

Օրէնագիրը կը նախատեսէ թէ կարող են պատահիլ ուրիշի իրաւունքի ձեռնմխութիւններ, ոսնձգութիւններ, բռնի գրաւումներ, ինչպէս նաև բնակավայրը թողելով հեռացած ըլլալու բանաւոր պատճառներ, տարիքի ու այլ արգելքներ՝ որոնք վէճի առարկայ են եղած, չէին կրնար արդարացնել տասը տարիի վայելատիրութիւնը, ուստի օրէնագիրը անվէնի պայմանը դնելով՝ կանխահոգութեամբ արգելք կ'ըլլայ ամէն տեսակ զեղծումներու և իր նպատակէն չեղել տուող անարդարութիւններու դէմ:

Ուշադիր պէտք է ըլլալ մանաւանդ 78րդ յօդուածի ձագար օլ արագի մտելու օլմուտ իւրէն, «մինչդեռ այն հողաբաժինը մտելու էր եղած» բացատրութեան:

Եթէ այս բացատրութիւնն ու յօդուածը աչքի առաջ ունենալով հանդերձ՝ նկատենք նախընթաց «Արագի Միւրիյէնի Գաւիւլարը» գլխին պատկանող յօդուածները, որուն կը պատկանի նաև այս 78րդ յօդուածը, ակներև կը տեսնուի օրէնագրին ոգին ու այս յօդուածին բովանդակութեան խկական իմաստը, — ա՛յն՝ որ տասը տարի անընդհատ ու անվէճ կերտով հողաբաժին մը վարած ու մշակած ըլլալու պատճառով հագգր գարարի իրաւունքը, այդ հագգը գարարի տիրոջ այդ

պատճառով վարելատիրութեան իրաւունքը արագի մետուրի կողմէ ճանչցուելն ու ընդունուելը, այդ հողաբաժնին համար անոր ձրի թափու տրուելու պարտադրութիւնը պայմանաւորուած է նոյն հողի արդէն մտելու, միւստահագրը քափու եղած ըլլալուն հետ, այսինքն նախկին վարելատիրոջ իրաւունքը օրինական պատճառներով դադրած ըլլալով հանդերձ՝ դեռ եւս օրինական կարգով վարելատիրութեան իրաւունքը ուրիշին փոխանցուած, յանձնուած չըլլալուն հետ:

Բնական է հետեցնել որքան որ՝ եթէ հողաբաժին մը արդէն մաշիւլ եղած չէր կամ անոր մաշիւլ նկատելը օրինական չէր, ու վէճի առարկայ էր եղած, այդպիսի հողաբաժնի համար տասը տարուան մշակութիւնը հանդէպ պաշտօնէի չի կրնար պատրուակ և պատճառ ըլլալ հագգը գարարի, չի կրնար արդարացնել այդ տասը տարուան անարդար գրաւումն ու տիրապետութիւնը:

Տասը տարուան ժամանցի համար կայ ուրիշ յօդուած մը:

Յօդ 20րդ. — Անշախտատութեան, խեղազարտութեան, բռնատիրական ուժի, հեռաւոր վայր (միւստէթի սէֆէր պա՛յիտ) գտնուելու նման յարգելի ու օրինական արգելաոթ պատճառներէն մէկը մինչև չապացուցուի՝ տասը տարի առանց վէճի վարելատիրուած քափու ունեցող հողերի վերաբերեալ դատերը չեն լսուիր: Այդ կարգի յարգելի արգելաոթ պատճառներու վերացուած ըլլալու թուականէն մինչև տասը տարի հողի վերաբերեալ դատեր կը լսուին: Եթէ որ տասը տարին անցնի՝ այլևս չեն լսուիր:

Օրէնքի այս յօդուածը, սակայն, 78րդ. յօդուածի կրկնութիւնը չէ՛:

Մինչդեռ 78րդ. յօդուածը, մտելու եղած հողե-

րուն պատկանելով հանդերձ տասը տարի առանց վէճի վարելատիրոջին թափու տրուած թէ չը տրուած ըլլալը պարտադիր համարուած չէ. այս 20րդ. յօդուածի մէջ, ընդհակառակը, դատի անլուելի ըլլալը ընդունել և վճուելու համար ո՛չ միայն դատ բացողի կողմէ յարգելի ու արգելաօրթ պատճառներու բացակայութիւնն է պայմանաւորուած՝ այլ և այն, որ տասը տարի առանց վէճի վարուցանուած հողի համար վարելատիրոջ անունով թափու տրուած լինելը:

78րդ. յօդուածի ուժով՝ հողարածի վարելատէրը տասը տարի անվէճ մշակած ըլլալը հանդէպ պաշտօնէին, այսինքն հանդէպ արագի մէմուրիին է կը պաշտպանէ իսկ 20րդ. յօդուածով՝ այդ պաշտպանութիւնը հանդէպ անհատի, այսինքն հանդէպ մէկ ուրիշ վարելատէրութեան իրաւունքը ունեցած ըլլալու պահանջով ներկայացողին է:

78րդ. յօդուածի կանխատեսած պարագային դատ բացողը կամ դատը պաշտպանողը՝ պատճառներով պէտք է ըլլայ, իսկ 20րդ. յօդուածի նախատեսութիւնը միմիայն անհատներու միջև բացուած դատերու համար է:

Առաջին պարագային՝ վարելատէրը տասը տարի ժամանցով պաշտպանուելով, կ'իթէ վարելատէրը թափու իսկ չունենայ, պաշտօնեան չէ կարող ըսել՝ թէ» դուն թափու չունիս, դուն չես կարող պաշտպանուել ժամանցի իրաւունքով, քեզ համար տասը տարուան անընդհատ և անվէճ մշակութիւնը չի կրնար վարելատիրութեան իրաւունք դառնալ և ինձ ստիպել որ այժմ ձանձնալով քու վարելատիրութիւնը քեզի ձրի թափու տամ»: Իսկ երկրորդ պարագային, որովհետև հարցը անհատի հետ է, անհատը անհատի դէմ ժամանցով՝ տասը տարի անվէճ մշակութեամբ պաշտպանուել կարենալու համար վէճի առարկայ եղող վարելահողի համար

արդէն բափու սէնէի, վաւերաթուղթը ունենալու է: Առանց այդ վաւերաթուղթը ունենալու, տասը տարի ժամանցի պաշտպանութիւնը չի կրնար ըլլալ:

Միայն թէ, որովհետև մեր երկրին մէջ բացառութիւններ չեն որ ապօրէն ու անարդար ո՛ր և է միջոցով մարդիկ թափուներ ձեռք բերեն այնպիսի հողերու համար՝ որոնք իրենց իսկական վարելատէրը ունին, բայց իսկական վարելատէրը կամ անշարժաւոր, կամ խելագար է եղեր կամ հեռուոր տեղ կ'գտնուի ու չէ կարողացեր իր վարելատիրական իրաւունքը իր ժամանակին պաշտպանել, և կամ այնպիսի բնի գրաւում է տեղի ունեցած՝ որուն դէմ կանգնիլ ո՛չ միայն օրէնքի պաշտպանութիւնը չէր կրնար երաշխաւորել, այլև կեանքի և գոյքի վտանգ ալ կը սպառնար, օրէնադիրը այդ բոլորը կանխատեսելով, ապօրէն ու անարդար կերպով ձեռք բերուած բափուի գոյութիւնը բաւական չի համարիր ժամանցով պաշտպանուելու և վարելատիրութեան իրաւունքէն զրկուող կողմին հնարաւորութիւն կուտայ ապացուցանելու՝ թէ այդ թափուն ի՞նչ պարագաներու տակ է ձեռք բերուած թէ ի՞նչ հանգամանքներու բերմամբ չէ կարողացած մինչև այն աստիճան ոտնակոխուած իրաւունքը պաշտպանել:

Կեանքի իրականութիւնը ու օրէնքի մեր բացատրած ոգին և իմաստը համեմատութեան զննելով՝ դժուար չէ համոզուել և ընդունիլ մեր եզրակացութիւնները թէ՛ Օրէնքը գործադրուած է եղեր ո՛չ թէ իրաւունքի պաշտպանութեան համար՝ այլ շահագուժուած զեղծումը, չարաշահութիւնը, բռնութիւնը, յափշտակութիւնը իբր մաքրագործ իրաւունք ներկայացնելու, նուիրագործելու միջոց: Հակառակ այսքան ակներև տրամադրութիւններու՝ պաշտօնէութեան տգիտութեան ու անբարեխղճութեան շնորհիւ շահագործուեցան, չարաշահուեցան, զեղծումներու ենթարկուեցան, խեղաթիւրուեցան օրէնքի այս տրամադրութիւններն ու ոգին:

Գործադրութեան մէջ գտնուող հողային օրէնքը հրատարակուած է 1274 թուականին :

Մեր բացատրած ընդհանուր ղեկավար սկզբունքին վրայ հիմնուած այդ օրէնքին գործադրութիւնը թէև յանձնուած է եղեր արագի մեմուրի ըսուած յատուկ պաշտօնէութեան , թէև այդ պաշտօնեաները իրենց գործողութեան մէջ ազատ չլլալով՝ ենթարկուած են եղեր և դեռ ևս ենթարկուած են մեծիսի իտարեկերու (վարչական, ժողով) վալիներու միւթէնարդֆներու, գայմազամներու տէֆթէրտար և մալ միւտիրիներու , նահիլէ միւտիրներու հսկողութեանը , բայց այդ հսկողութիւնը անուանական է եղեր , որովհետև նախ՝ որ ասոնց հսկողութիւն ըսուածը վարչական (Իտարէ մէճլիսը) ժողովներու մէջ , իբրև անդամ այդ ժողովներուն , միայն առուծախի բազմութիւնը լսելուն վրայ կը կայանայ , երկրորդ որ անոնք նոյնքան հասկացողութիւն են ունեցեր օրէնքի ոգիին նկատմամբ՝ որքան Արագի Մէմուրիները , երրորդ՝ որ «եսկողութեան» գաղափարը տարրեր իմաստ ու նպատակ է ունեցած անոնց քով :

Ասկէ զատ , Օրէնքի հրատարակութեան յիշեալ թուականէն առաջ , հողային պաշտօնէութեան իրաւասութիւնները վայելած են եղեր քիմարի, զուամէրի տէրերը , միւլքեզիմներն ու մուսուլիները :

Արդ , ուշադիր պէտք է ըլլալ՝ որ այդ անունները կրող տարրերը , մանաւանդ թիմարի ու զուամէրի տէրերը աւատականութեան նախնական ծագման ասպարէզն եզոզ զինուորականութեան որոշ արտօնատէրերն էին՝ որոնք աւելցնելով իրենց վրայ պէյք իւլ մալի ներկայացուցիչ ըլլալու հեղինակութիւնը , շատ բնականօրէն

ու հողերանօրէն գործ կը դնէին իրենց գիրքն ու հեղինակութիւնը՝ օրէնքի անունով վաւերացնելու և բնդարձակելու համար իրենց տիրապետութեան սահմանները :

Այդ պատճառով է որ յետագայ օրէնսդրութիւնը , օրէնքի յատուկ յօդուածով արգիլած է հողային պաշտօնէին իր ու իր աղգականներու օգտին ո՛ր է հողային գործողութիւն կատարել , բայց ի հարկէ , արգելքը թղթի վրայ միայն մեռեալ տառ մնացած է :

Շնորհիւ այդ թիմարի , զուամէրի տէրերուն , միւլթէզիմներուն ու մուսուլիներուն և ասոնց ժառանգները եղող հողային պաշտօնեաներուն , շնորհիւ և օրէնքի այն թերութեանը՝ որ յատուկ յօդուածով բացորոշապէս չէր հրամայած աւատականութեան ազդեցութեան տակ եղող ընդարձակածաւալ հողերը գիւղացիութեան , հողազուրկներուն ու սակաւահողերուն բաժնել ըստ համեմատական բաշխման , Օրէնքը չի ծառայեց երբե՛ք իր նպատակին , այլ ընդհակառակը՝ ոչ միայն ընդարձակածաւալ հողեր , երբեմն ամբողջ գիւղեր ու գաւառակներ աւատականութեան շահագործմանը ենթարկուեցան , այլև օրէնքի մէջ ներմուծուած «պէյք պիլ վեճա» վարկատիրութեան ժամանակաւոր վաճառումի և սահմաններու մասին եղած արամադրութիւնները եղան նոր ու լայն բացուած դռներ զեզժուները բաղմապատկելու և յափշտակութիւնները օրէնքի անունով և դատարաններէն վաւերացնել տալու համար :

Օրէնքի 47 ըր . յօդուածը կ'ըսէ . — «Սյւքան սեօնիւմ և չափ ըսելով ծախուած հողին համար թէ՛ տէօնիւմը և թէ՛ չափը ընդունելի կը համարուի , բայց եթէ սահմանները նշանակուած ու ցոյց տրուելով ծախուած հողին համար տէօնիւմն ու չափը յիշուած ըլլան թէ՛ ո՛չ , տէօնիւմի ու չափի նշանակութիւն չի՛ տրուելով՝ միայն սահմանները վաւերական և ընդունելի են :»

Օրէնքին 115 ըր . յօդուածը բացարձակապէս կ'ար-

գիլէ պարտք ունեցող ո՛ր է վարելատիրոջ հողաբաժինը պահանջատիրոջ կողմէն գրաւուիլը կամ պահանջատիրոջ պահանջի գանձման համար ծախուելը :

Օրէնքին 116 րդ . յօդուածով արգիլուած է նաև հողաբաժինը պարտքի փոխարէն գրաւ դնելը . բայց կ'արտօնուի Քերտըր պիլ վեճա ընել . այսինքն . ինչպէս յիշեցինք , պարտքի փոխարէն ժամանակաւորապէս , պայմանագրապէս ծախել : Այդ պայմանը կը կայանայ անոր մէջ , որ պարտականը երբ կարենայ վճարել իր պարտքը , իրաւունք ունենայ նոյն ծախուած հողը ետ ստանալ :

Աչքի առաջ ունենալով օրէնքի ընդհանուր ոգին՝ այն է դարմանել համայնասելականութեան բարձումը և ամէն մէկ երկրագործի հողաբաժին յատկացնելով վարելատիրութեան իրաւունք առլ , ընդարձակ հողատիրութիւնը արգիլել . աչքի առաջ ունենալով՝ որ աէժնիւմի ու չափի մասին հասարակութեան գիտակցութիւնը այս երկրին մէջ ստոր աստիճաններու վրայ է գտնուեր , — կասկած չի կայ թէ օրէնագրին կողմէ սահմաններու նախապատուութիւն տալու նպատակն է եղած՝ արգիլել աւատականութեան , հարստահարիչ տարրերու անուշահական տէժնիւմներով ու չափերով իրենց արապետութեան սահմանները ընդարձակելու հնարաւորութիւնը :

Աչքի առաջ ունենալով՝ թէ Թուրքիոյ երկրագործ ժողովրդի անտեսական անել ու քայքայուած վիճակը գոյութիւն ունէր և Թանզիմաթի ժամանակ , որ հողային այդ օրէնագրութիւնը կատարուեր է նոյն վիճակին դարման տանելու համար . աչքի առաջ ունենալով՝ որ օրէնագիրը նկատած է նաև թէ ճնշուած , անտեսապէս քամուած երկրագործին միայն հողաբաժին սահմանելը բաւական չէ , այլ և անհրաժեշտ է միջոցներ տալ անոր այդ հողաբաժինները մշակելու , մշակութիւնը զարգացնելու . նկատի առնելով նաև թէ աժան քրէտիներու , փոխադարձ օգնութեան ընկերութիւններու և պանքա-

ներու չգոյութեան պատճառով երկրագործը չի կրնար ինք . իրեն միջոցներ ու գիւրութիւններ ստեղծել . — աւտի կասկած չի կայ որ օրէնագիրը արգիլելով հանդերձ պարտքի փոխարէն հողը գրաւ դնելն ու ծախելը , արտօնած է պէշը պիլ վեճայի պայմանագրական ժամանակաւոր վաճառումը , որպէսզի երկրագործը կարենայ փոխաւորութիւններով իր երկրագործութիւնը զարգացնել , որպէսզի զարգացումով , ստանալիք աճող արդիւնքով թէ երկրագործի անտեսական վիճակը բարելաւուի և թէ պարտքը վճարելով՝ հողը ետ ստանայ , կամ աւելի ճիշտը՝ վարելատիրութեան իրաւունքի պաշտօնական արձանագրութիւնը կարենայ վերստին փոխանցել իր անուան :

Աւելի ճիշտը ըսի , որովհետև եթէ աւերելոյթ տարրերութիւն չերևիր գրաւի և պէշը պիլ վեճայի միջև , քանի որ երկու պարագային ալ՝ պարտականը պայմանաժամին պարտքը վճարելով գրաւը կամ ծախուածը կրնայ ետ ստանալ , բայց իրականութեան , օրէնագրի բժրունդութեան մէջ մեծ տարբերութիւն ունի ան :

Տարրերութիւնը անոր մէջ է՝ որ գրաւ դնելու պարագային , վարելատէրը պարտաւորուած պիտի բլար գրաւ դրուած հողը յանձնել պարտապահանջին՝ գրաւ ստացողին , պիտի պարտաւորուէր գրաւ դրուած հողէն օգտուելու հնարաւորութենէն զրկուել , իսկ պէշը պիլ վեճայով , երկրագործը կ'ազատի այդ դժբաղդութենէն կը շարունակէ ինք մշակել ու օգտուել իր հողաբաժնէն , ուտի և ծառայել օրէնագրի նպատակին , որովհետև օրէնքը պէշը պիլ վեճայով չի պարտաւորացնէր փոխատուին յանձնել ժամանակաւոր ծախուած հողը :

Դժբաղդաբար կեանքը սրամագժօրէն հակառակ արդիւնք տուաւ . օրէնքի սրամագժօրութիւնները ամբողջովին զեղծման երթարկուեցան և ստեղծուեցան անթիւ ու անհամար սահմանային վէճեր :

Օրինակ . — Ուժեղ աւատական Մուսա պէկը , աչ-

րաֆ Մուսթաֆա աղան և սալաֆ Մարտիրոս աղան՝ սահմանակից են թոյլ ու անպաշտպան երկրագործ Անմէտին կամ Սըլօյին և կամ Յակոբին, և այս վերջինների հողաբաժնին չորրորդ կողմն ալ դետակ մըն է։ Այդ հողաբաժինը երեսուն տէօնիւմ տարածութիւն ունի, որը շատ կը տեսնայ Յակոբին, կամ Անմէտին, կամ Սըլօյին համար իր սահմանակից Մուսա պէկը, կամ Մո սթաֆա և կամ Մարտիրոս աղան։ Ասոնք հետզհետէ իրենց սահմանները առաջ կը քշեն դէպի այն հողաբաժինէն ներս, և հողաբաժնի տարածութիւնը հետզհետէ կը սեղմուի, երեսուն տէօնիւմը հետզհետէ կը դառնայ 20, 15, 10 տէօնիւմ, առանց սահմանները փոխուելու։ Ինչքան կ'ուզէ զըրկուողը թող բողբէ, չէ՛ որ սահմանները միեւնոյն են, անփոփոխ կը մնան, դատաւորը հանդարտ սրտով կը վճռէ ի նպատակ յափշտակողին, օրէնքի անուսով կը վաւերացնէ յափշտակութիւնը՝ եթէ երբէք զրկուողը, հարտաճարուողը քաջութիւն և հարաւորութիւն ունեցած է օրդէն դատարան դիմելու։

Երկրագործը շրջապատող պայմաններու շնորհիւ, ոչ թէ իր երկրագործութիւնը զարգացնելու՝ այլ իր մերկութիւնը կտոր մը քուրջով ծածկելու, սոյի ճիրաններէն կտոր մը սև հոցով աղատելու, աւատականի, աչրաֆի, պէկի ու աղայի բազմատեսակ պահանջներուն գոհացում տալու, մէկ քանի անգամներ վճարուած ու անդադար թախտուած տուրքը դարձեալ վճարելով՝ թանփիլտարի կեղեքումներէն ճողպրելու համար ստիպուած է դիմել գիւղի և քաղաքի սալաֆտարին, փողատէրին կամ վախառուին ու անկէ փոխառութիւն խնդրել։

Սալաֆտարը կամ փողատէրը գիտէ ամէն բան, գրամ չունիմ ըսելով ճազ կ'ընէ և վերջի վերջոյ որպէսթէ խաքեռ համար, գութ ունենալուն համար՝ կը համաձայնի չնչին գումար մը փոխատուութիւն ընել, պայմանով սակայն որ 50 զրուշ փոխատուութեան փոխարէն 500 զրուշ արժող

հողաբաժինը պէյը պիլ վեճայով ծախուի իրեն մէկ տարուան պայմանաժամով։ Աւելցուցէք ասոնց զրուտար պաճեաթին, որ կը գործէ սալաֆտարին ուղղութեամբ աւելի շայն չափերով և առանձնաշնորհալ իրաւունքներով։

Տարին կը լրանայ։ Պարտականը ո՞ր տեղէն պիտի վճարէ պարտքը։ Երեզը ո՞չ մերկութիւն է կրցեր ծածկել, ո՞չ յաջորդող սովի սպառնալիքներէն ազատիլ, ո՞չ պէկին, աղային, շէյխին պահանջներէն պրծիլ, ո՞չ ալ հարկահաւաքէն։

Սալաֆտարը, պանքան չա՛տ լաւ գիտեն այդ ամէնը. և անա ամբողջովին կը տիրանան հողին և դեռ պահանջատէր ալ կը մնան պայմանաժամի անցած օրերուն բարդուած ու չի վճարուած տոկոսներուն համար։

Ուժեղը, աւատականը, աչրաֆը աչք ունին թոյլին և ճնշուածին հողաբաժնին. անոնցմէ մէկն ու մէկը կը հրամայէ իր մարդոց երթալ բռնի վարել ու տիրանալ այդ հողաբաժնին։ Այդ յափշտակութիւնը օրինակացնելու համար՝ գիւղի իխրիստ մեհլիսին յափշտակողի անուանը հազար զարաթի ցահաւէրեամբ մը կուտայ — պաշտօնական վկայաթուղթը. — այդ թուղթը կը ներկայացնուի անուանը վկայաթուղթը. — այդ թուղթը կը ներկայանայ քափու քեսիպիին. հողային պաշտօնեային —, և անա անմիջապէս մատերը կը թքոտուին, իսկական վարելափորջ անուներ կը ջնջուի և կ'արձանագրուի յափշտակիչին վարելափորութեան յերկրուած իրաւունքը, և կը ստացուի քափու սեհեթի յափշտակիչի անունով։

Եթէ անիրաւուածը քաջութիւն և հարաւորութիւն աւնեցաւ դիմել դատարան, յափշտակողը ձեռքը թափու սէնէտի ունի՞ թէ ո՞չ, ունեցածն ալ խարդախուած է թէ ո՞չ, այդ էական ինդիք չի կրնար լինել. յափշտակողը կը յայտարարէ որ աւելի քան տասը տարիէ ի վեր տասնց վէճի վարուցաներ է այդ հողը, հետեւաբար հազար զարաթը սաղիք է եղած, դատարանը կը պահանջէ սպացուցանել ու պատրաստի վկաները կուգան

վկայելու : Դատարանը խզճի հանդարտութեամբ կը
գնահատէ ի նպատակ յափշտակողին և յափշտակութիւնը կը
վաւերացուի օրէնքի անունով :

Ո՛ր և է գիւղի ժողովուրդի մէկ յասը, մէկ քանի
անհատը, երբեմն ամբողջ գիւղը չկրնալով զիմանալ
ալան թալանին, հարստահարութիւններուն, սպանու-
թիւններուն և հալածանքներուն, ստիպուել ևն փախ-
չիլ հեռանալ գիւղէն, գաւառէն և ապաստանիլ կամ
թափառել օտար աշխարհներ. օրէնքը կ'որդիլէ անոնց
հողաբաժինները մահիւր, միւսթահագգը թափուել կատել,
բայց այդ փախուստը, տարագրութիւնը պատրաստող-
ները՝ աւառակտն, աւրաճ, հողային պատգոհեայ, իխքի-
յար մէնլիսի անմիջապէս մահիւր նկատուելով, շատ ան-
գամ օրէնքի գծած միւզայիսէի, ածուրդի ձեւականու-
թիւններն անգամ չյարգելով, վաճառուծի և գնուծի
գործողութիւնը կը կատարեն ու քափու սէնէսիները կը
տրուին այդ յափշտակիչներուն անունով :

Տեղական կառավարութիւնը՝ — որուն նկարագիրը
յիշատակուած ու բնորոշուած էր քաղաւածօրէն մեր
ամփոփած Բաղէյի Նահանգապետի Տեղեկագրի մէջ, —
երբեմն, գուցէ և յաճախ նաև կեդրոնական կառավա-
րութիւնը հովանաւորեր, քոջալերեր ևն այդ բոլոր
զեզոճումները, հարստահարութիւնները և յափշտակու-
թիւնները, ու բաւական չը համարելով այդ ամէնը,
պակասը լրացուցեր ևն ուրիշ ծրագրով մը : — Փախուստ
տուած կամ ո՛չ, հարստահարուած վարելատէրերու հո-
ղաբաժիններուն վրայ՝ իբրև մահիւր, իբրև խալի առագի-
բերեր նստեցուցեր, տեղաւորեր ևն օտար գաղթականներ :

Այժմ Սահմանադրութեան վերայ յատարարութենէն
քաջալերուած, բռնապետութեան տապալումէն յուսա-
դրուած, այդ բոլոր զրկուածները, անիրաւուածները,
հողազուրկները կը պահանջեն սրբարութիւն, օրէնքի
գործադրութիւն, յափշտակուածներու վերադարձում :

Եւ ատոնց թիւը կը հասնի հարիւրաւորներու, հա-
զարաւորներու :

Ի՞նչ կը պատասխանուի . . . :

Ամենալաւ պարագային. — Ի՞նչեղէ՛ք դատարան :

Բայց ո՞ր դատարանը և ի՞նչպէս :

Դատարանի զիժուժ տեղի կ'ունենայ անհատական,
մասնակի զրկանքներու և անիրաւութիւններու համար :

Դատարանի զիժուժ կ'ըլլայ օրէնքը ըմբռնուած,
գործադրուած տեղերը :

Դատարանի զիժուժ կ'ըլլայ այն տեղ՝ ուր անոնք
արդարութեան և օրէնսգիտութեան արժանիքները իրենց
վրայ կեդրոնացուցած տարրերով ևն կազմուած :

Մեր նկարագրած վիճակը, զրկումները, յափշտա-
կութիւնները, ապօրինութիւնները և զեղծումները մաս-
նակի չեն, անհատական չեն այլ մասսայական, պաշտօ-
նէութեան ու կառավարութեան գործակցութեամբ, և
վարչական ճանապարհով :

Այսպիսի մասսայական, պաշտօնական, բացառիկ,
ընդհանրացած անարդարութիւնները և յափշտակութիւն-
ները դատարաններով չեն դարմանուիր ու վճուուիր :

Զրկումի ու հարստահարութեան պետական սխալ-
մը դատարաններուն չեն յանձնուիր, Պետութեան փո-
խարէն, պաշտօնէի տեղ անհատները դատարան չեն
կանչուիր :

Պետական վարչական ապօրէն ու անարդար սխ-
տէմները դարձեալ Պետական ու վարչական ճանապար-
հով կը փոխուին ու կը սրբագրուին, կը դարմանուին :

Անհատ յափշտակիչները Պետութեան գործիքներն
ու անկէ օգտուողներն ևն եղած :

Սխալմի փոփոխութեան, սրբագրութեան, դար-
մանումի պարագային՝ այդ գործիք, օգտուող անհատ-
ները այդ սրբագրութենէն, դարմանումէն առաջ գալիք
ու եկած հաշիւներն Պետութեան վարչական Սարմիններու

հետտէանկու պարտաւոր են : Այդ հաշիւը գրկուողի հետ չի տեսնուիր :

Ո՛չ գրկուողները հնարաւորութիւն ունին դատարան դիմելով տարինե՛ր կարենալ թափառելու համար ալ ապրուստի . սնունդի միջոց գտնելու , և ո՛չ ալ դատարաններ կը գտնուին ձեռնհաս ու բաւարար :

Եւ եթէ դատարաններ գտնուին անգամ , այդ իրաւագուրկները , հնարաւորութիւն չեն կարող ունենալ իրենց իրաւունքը պաշտպանել պաշտօնական ու անպաշտօն այնքան ուժեղ ու աղղկեցիկ հարստահարիչներու , յափշտակիչներու դէմ :

Ինչո՞վ պիտի ապացուցանէ իրաւագուրկը իր գէժ կատարուած իրաւագրկութիւնը , յափշտակութիւնը :

Թափու սէնէտիո՞վ . — բայց յափշտակիչն ունի իւր ձեռքը պատրաստ թափու սէնէտի :

Պաշտօնական արձանագրութիւններո՞վ . — բայց այն տեղ կամ հագգը գարարի , մահիւլի , կամ ո՛ր և է կերպով մուստահագգը թափու եղած , ծախուած լինելու արձանագրութիւնը միայն պիտի գտնուի , և այդ բոլորը իբրև ԵՔԻ ԵԱՎԱ , յափշտակիչները ապացուցանելու պիտի հրաւիրուին , ու անոնք շատ հեշտութեամբ՝ թէ վկայներով , թէ ԵԱԽԱՏԷՔ ԼՈՒՄՆԵՐՈՎ , թէ արձանագրութիւններով կ'ապացուցանեն , թէև այդ բոլոր վկայութիւններն ու ապացոյցները սուտ ու կեղծ են :

Ո՞վ պիտի դուրս բերէ կեղծիքն ու սուտը , պաշտօնէի , թափու քեթիպի , իխթիյար մէճիլսի կեղծիքն ու սուտը , զեղծումը : Չէ՞ որ ատոնք բոլորն ալ միևնոյն մեղսակից տարբերն են , չէ՞ որ անոնք գործեր էին Նահանգային , Կեդրոնական Փաւտային իշխանութիւններու հաճութեամբն ու քաջաբերութեամբը , ատոնցմէ ո՞րը պիտի յանդգնի սուտն ու կեղծիքը խոստովանելու , զեղծումի , իրաւունքի յայտնութեան նպաստելու :

— Պարզ է որ ո՛չ մէկը :

Սահմանադրական Կառավարութեան համար յայտնի են բունապետական Համիտեան րէժիմի քաղաքականութիւնն ու ոճիրները :

Սահմանադրական կառավարութիւնն է՝ որ ամէնէն առաջ պարտականութիւն պիտի զգայ մեր թուած զեղծումներու և անոնց հեղինակներու մասին քննութիւն կատարելով պատասխանատուութեան ենթարկել հեղինակները :

Եթէ սահմանադրական կառավարութիւնը ինք ըրջօրէն ձեռք կ'առնէ Համիտեան րէժիմի այդ զեղծումներն ու իրաւագրկող ոճիրները , անպայման պատասխանատուութեան կ'ենթարկէ մեղապարտ պաշտօնեաները ու մարմինները , անոնց դատապարտութեան , յանցանքի հիմքերէն մէկը կը լինի մեր մասնանշած կեղծիքներն ու զեղծումները , — այդ ժամանակ տորակոյս չկայ , դատարանները ստիպուած կըլլան վաւերական չընդունիլ արձանագրութիւններն ու անոնց վրալ հիմնուած թափու սէնէտիները , ստիպուած կըլլան զեղծարարներու դատապարտութեան առարկայ եղած խարդախութիւններու , զեղծումներու վկայութիւնները մերժել , ստիպուած կըլլան այդ դատապարտութիւններուն իսկ վրայ հիմնուելով՝ իրաւագրկեալներու իրաւունքը ապացուցուած ընդունիլ և ըստ այնմ վճուել :

Կեդրոնական կառավարութիւնը մինչև որ չորոշէ այդ պարտականութեան իրադրծումը և չիրադրծէ , ո՛չ մէկ դատարան , պաշտօնէութիւն , ո՛չ մէկ տարր չպիտի հաւատայ Սահմանադրական կառավարութեան դէպի այդ կարգի խնդիրներ ունեցած հայեացքի ու քաղաքականութեան նախորդէն տարբերուելուն :

Այնու ամենայնիւ , եթէ այդ տեղի ունենայ իսկ , ատով չի լուծուիր ընդհանուր հարցը , որովհետև Պետութեան վերակազմութեան հետ հողային հարցի և օրէնքի ամբողջութեամբ ունեցած յարաբերութեան և ըմբռնումի տեսակէտով՝ բռնի և կեղծ մահիւլիւներէն առաջ եկած

իրաւագրկութիւնները ընդհանուր հարցի մէկ մասը միայն կը կազմեն:

Հարցի այս մասի լուծման անհրաժեշտութիւնը հրաւայողական ըլլալով հանդերձ, ամբողջ հարցին էութեան լուծումը ևս նոյնքան հրամայողական է:

Մեր պատկերացուցած ընդհանուր վիճակի վրայ պէտք է աւելցնել ուրիշ շատ կարեւոր պարագայ մը, — իր էութեամբն իսկ երբև առանձին հարց մը: Այդ այն է՝ որ աւատականութեան խոշոր, կարեւոր մասը կիսաթափառական աշխրէթային է:

ժամանակակից ոչ մէկ քաղաքականութիւն չէ կարող մոռտք ու դարգացում ստանալ թափառական աշխրէթային կեանքի մէջ:

Կիսաթափառականութիւնը գուցէ աւելի միասակար ու վտանգաւոր է քան ամբողջ թափառաչրջիկութիւնը:

Աշխատանքի կեանքը, խաղաղ կեանքը նստակեացի հանգամանքով, մի տեղ հաստատելով միայն կարելի է:

Թափառական կամ կիսաթափառականը չի կրնար աշխատիլ ու խաղաղ ապրիլ: Արդ կեանքի էութիւնն իսկ անխաղաղութիւն է, անոր ամբողջ խտէալը գէնքն ու յափշտակութիւնը, ոճիրներն են:

Աշխրէթական կեանքի մէջ աշխրէթի անդամները անմիջապէս ենթակայ են ո՛չ թէ տիրող քաղաքական իշխանութեան՝ այլ Աշխրէթապետին, շէյխին:

Իշխանութեան մէջ իշխանութիւն եղող այս դրութիւնը կարող է վերնալ միւսնոյն աշխրէթներու անդամներուն հողաբաժիններ տալով, աշխատանքի ստիպելով և պետերէն կախուած տնտեսական ստրկութենէն ազատելով:

Այս պատճառով ալ հողային խնդիրը գերազանցապէս կապուած է նաև աշխրէթական կեանքի հետ:

Երկրին ընդհանուր և անտեսագիտական շահերը կը պահանջեն, ամբողջովին ջնջել թափառաչրջիկութիւնը,

աշխրէթութիւնը և մշտական բնակչութեան, երկրագործական աշխատանքի ստիպել զանոնք:

Պետութեան ղինւորական և ինքնապաշտպանութեան կենսական շահերը կը պահանջեն ապօրէն, անկիրթ, հակաղինւորական կարգերու՝ Համիտէայական ալայնքութու ջնջումը, և բոլոր Օսմանցիներու համար անխտիր ղինւորական պարտադիր ծառայութեան իրագործումը: Սահմանադրականութեան շահերը հրամայողաբար կը պահանջեն բռնապետութեան պատմական ու աւանդական նեցուկ, օտարի ու թշնամիի դործիք ըլլալու ընդունակ ու պատրաստ աւատականութեան իրականապէս ջնջումը:

Հողային օրէնքը կը պահանջէ ամէն մէկ երկրագործի համար հողաբաժնի յատկացումն ու խոշոր հողատիրութեան ջնջումը:

Օրէնքի, կարգի ու կանոնի յարգանքը սահմանադրական կառավարութենէն կը պահանջէ սրբազրեւ պետութեան ու կառավարութեան անուշուղ բռնապետութեան շրջանին մէջ կատարուած զեղծումներն ու ոճիրները:

Այս բոլոր պահանջներու գործադրութիւնը, հողային օրէնքի ոգիին կիրառութիւնը ու այդ միջոցով հողային հարցի լուծումն է որ պիտի իրականացնեն և ապահովեն պետական վերակազմութիւնը, երկրի անտեսական զարգացումն ու սահմանադրականութիւնը:

Այս նպատակին հասնելու բնական հետևողականութիւնն է.

- 1) Ջնջել Համիտիցիի հակաղինւորական, անկարգ ալայները:
- 2) Բաժնել աշխրէթները իրենց աշխրէթապետներէն:
- 3) Աշխրէթի անդամներէն ամէն մէկին, ազատ հողերէ հողաբաժիններ յատկացնելով ստիպել զանոնք նստակեաց կեանքի ու աշխատանքի:
- 4) Աշխրէթապետները հեռայնել իրենց ազգեցեւթեան շրջաններէն և տանիլ մշտական բնակչութեան համար տեղաւորել հեռաւոր վայրեր, յատկացնել անոնց

աղատ հողերէ հողաբաժիններ և ստիպել սեփական աշխատանքով ապրիլ :

5) Մշական բնակութիւն ունեցող հողադուռ և սակաւանոց երկրագործներուն տալ բաւարար չափով հողաբաժիններ :

6) Վարչական կարգով ջնջել ապօրէն կերպով սրբուած թափուները :

7) Ետ առնել ապօրէն կերպով տիրապետուած , յափշտակուած հողերը և ջնջել այդ ճանապարհով ստեղծուած խոշոր հողատիրութիւնները :

8) Մինչև որ բնիկ երկրագործին պէտքերուն բաւականութիւն չի տրուի , մինչև որ իսկական աղատ հողեր չգտնուին , չտեղաւորել ո՛ր և է տեղ գաղթական և արդէն տեղաւորուածներն ալ հեռացնելով տանիլ համառակ զանոնք իսկական աղատ ու բաւարար չափով հող գտնուած վայրեր :

9) Շրջաբերականներով լուսարանել առ այժմ հազար գաւառի օրէնքի վերոյիշեալ 78-րդ , և 20րդ . յօդուածներու մեր վերև բացատրած իմաստը , արդիւն այդ յօդուածներին ցարդ խեղաթիւրուած կիրառութիւնը , պատասխանատուութեան ենթարկել խեղաթիւրուած իմաստով կիրարկող արագի մեծուրիւնները իխթիյար մեծիտիները , դատաւորները , մինչև որ կը փոխարինուին ուրիշ յօդուածներով՝ աւելի յստակ ու բացորոշ բովանդակութեամբ , և նարաւոր ըլլայ վերջնականապէս ապահովել օրէնքի ոգիի համապատասխան գործող դրութիւնը :

10) Ջնջել սահմաններու նախապատուութեան օրէնքի տրամադրութիւնը , հողաբաժիններու համար հիմք ընդունել տէճիւրն ու չափը , պարտադրել՝ որ մէն մի հողաբաժնի թափուին կցուի նոյն հողաբաժնի վայրերն ու չափերը , սահմանները ճշտութեամբ ցոյց տուող յատկագիրը :

11) Բացառիկ միջոցներ ձեռք առնել սալափտարներու դէմ՝ ինչպէս թանգրիմաթի ժամանակ , և ջնջել անոնց բոլոր մուրհակներն ու պահանջները , ետ առնելով անոնց բոլոր գրաւածները :

12) Ջնջել գոյութիւն ունեցող գրասար պանփափաները՝ իբր աւելի ուժեղ սալափտարութեան կազմակերպուած հիմնարկութիւն :

Մենք վերջացուցինք

Մենք մասնանշեցինք իրական ցաւը , վէրքը , ամբողջ իրականութիւնը՝ որ այս դժբաղդ երկրի մի մասին , Օսմանեան Միութիւնը կազմող Ազգութիւններէն միայն մէկնումէկին յատուկ չէ :

Ծիշտ է , որ զլիսաւորաբար Համիտեան չըջանի մէջ , մանաւանդ վերջի տասն և հինգ տարիների ընթացքին Հայը , Հայ գիւղացին օրէնքի հովանաւորութենէն զրկուեցաւ , բնաջնջման քաղաքականութիւնը ամէնէն աւելի շեշտուեցաւ հողային խնդիրներու մէջ , ամէնէն աւելի Հայ գիւղացին տեղահան ու հողազուրկ եղաւ , բայց նուազ հողագուրկ չէ Քիւրտ ու Թիւրքմէն աշիրէթը , նուազ սակաւահողութեամբ աղքատութեան ճիրաններու մէջ չի տանջուիր մահմետական գիւղացին :

Մենք մասնանշեցինք այն միակ դարմանը՝ որ , նոյնիսկ առանց նոր օրէնագրութեան կարօտ ըլլալու , միայն օրէնքի ոգիին , օրէնագրի նպատակին ամբողջական գործադրութեամբը , յանուն Պետութեան գործուած զեղծումներն ու ոճիրները Պետութեան կողմէ՝ վաշտակուն ճանապարհով սրբադրուելով ու քառուելով , հնարաւոր կրլլայ դարմանել ընդհանուր տառապանքը , վերստեղծել կեանքը :

Անատօլի մէջ , մահմետական ազգաբնակչութիւնը , մահմետական գիւղացիութիւնը իր անսահման աղքատութեամբը հսկայ մեծամասնութիւն կը կազմէ , ուստի և անկասկած է որ գործ դրուելիք դարմանէն ամէնէն աւելի մահմետական տարրերը պիտի օգտուին :

Փաստը այնքան ակնեղ է որ կարելի չէ կասկածել թէ՛ նկատի չեմ ունեցած անխտիր ընդհանուրին և Պետական գերագոյն շահը :

Այն օրը միայն՝ երբ գիւղացին, հարստահարուած ճնշուած, աղքատութեան մէջ մաշուած, արիւնաքամ եղած տասնեակ միլիոններով աշխատաւոր ժողովուրդը, մասսան, այդ տգէտ դանդուածը ինքնիրեն ազատ կ'ըզգայ աշխրէթապետի, աշրաֆի ու շէյխի ազդեցութենէն, փրականութենէն, ճնշումէն ու հարստահարութիւններէն, երբ կը տեսնեն միլիոնաւոր իրաւազուրկներ՝ թէ իրենք ալ տէր են մէկ մէկ հողարածնի, իրենք ալ կը վայելին վարելատիրութեան անկապտելի իրաւունքը, իրենց աշխատանքի արդիւնքը միմիայն իրենք են վաճելիլու, այլեւս յափշտակուելու չեն կ'թանն ու լծկանը, ալ կուշտ փորով հաց ունենալու երազնին իրականացած է, աճա՛ այդ օրն է որ մասսան պիտի հաւատայ Սահմանադրական կարգերու արդարութեանը, այդ օրն է որ մասսան անրածանելի կերպով ինքզինքը կապուած է զգալու Սահմանադրական ըէժիմին, այդ օրն է որ Սահմանադրութիւնը վերջնականապէս հաստատուած պիտի ըլլայ թուրքիոյ մէջ, այդ օրն է որ մեր սրբադան Հայրենիքը վերջնականապէս փրկուած պիտի ըլլայ ներքին և արտաքին վտանգէն:

Կարելի՞ է արդեօք յուսալ այս անհրաժեշտութիւնը ընդունելու ընդունակութիւն, բարձր հայրենասիրական-քաղաքացիական քաջութիւն և ձեռներեցութիւն ոյսպիսի հիմնական վերանորոգութեան համար:

— Տեսնե՛նք

Յամենայն դէպս մենք կատարեցինք մեր պարտքը մասնանշելով վերջն ու դարմանը:

Ուրքան բարեբախտ պիտի ըլլար խաւամական աշխարհը արեւելքէ արեւմուտք մեզ ալ իր հետ — իբրև ձակապաշտպանութիւն անրածան բողոքակից:



ԳԻՆ 2 ¹/₂ ՂՐՇ.